

3578

491.99-1
3 - 93

81

491-
Հ-46
Ա. Վ. ՀԱՅՈՒԹ

ԵՐԵՒԱՆԵԱՆ

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ

Դ Է Մ



Վենեսիկ - Ս. Պ. ԶԱՅՉՈ

1925

491.99-1

2-43

2304-10

ԵՐԵՒԱՆԵԱՆ

ՈՒՂԴԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԵՄ

18138-1

3-43-1

Թ Ե Ա Հ Ա Յ Ա Խ

Հ Ա Վ Ա Հ Ա Յ Ա Խ

ԵՐԵՒԱՆԵԱՆ

ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ

Դ Է Մ

1009
8596



ԳՐԱԿԱՆԱԿ - Ա. Պ. Պ. Ա. Ա.

1925

11.06.2013

Ա

Խ Ն Գ Ի Բ Ը

ԲՐԱՏԱԿ պայքարի և հայկական պատմութեան էջերուն մէջ արձանագրելի օրեր էին անոնց, 1922ի Յունիսի օրերը, ուր կոստանդնուպոլսի Հայութիւնն աւելի մօտէն կը ծանօթանար հայ Ոստանին մէջ հաստատուած նորահնար ուղղագրութեան, զոր այլանդակ կը գտնէր։ Հայ Արուեստի Տունը փութաց կազմակերպել հոն հրապարակային մեծ վիճաբանութիւն մ'այդ խնդրին վրայ, արդիւնքը հաղորդելու համար Երևանի, — զոր սակայն խափանեցին վերահաս քաղաքական պատահարները։ — Կատարուեցան երկու մեծ գումարումներ, որոց մէջ խոնած էր մեծագոյն մասնարևմտահայ և հոն ներկայ կովկասեցի

9072-88

զարգացեալ դասին, մի քանի հարիւր հոգի, հզօր ու հանդիսական բողոք մը բառնալու իւր բազմաթիւ ճառախօսից բերանէն, որոց հետ միացուց իւր ձայնը մամուլն ալ:

Երկուր էին զլիսաւոր բանախօսները, որոց վիճակուած էր սկսիլ ու փակել վիճարանութեանց շարքը: Ի նպաստ նոր ուղղագրութեան խօսեցաւ Ուս. Ա. Խաչատրուրեանը, որ ինքնայօժար ստանձնած էր իւր գերը: Խակ հնոյն պաշտպանութիւնն ինձ յանձնելու պատիւն ըրած էր Հ. Ա. Տունը: Մեսրոբեան դրութեան ինձ շնորհած ֆաստերը, և միանգամայն ունելընդրաց գաղափարակցութիւնը՝ բնականապէս պիտի զօրացնէին իմ գերս, շահեցնելով ինձ հասարակաց ջերմ հաւանութիւնը, և վկայելով՝ թէ Արեղեանի հանճարեղ գիւտն ամլութեան դատապարտուած էր ազգին ամբողջութեան համար: Անոր հաճութիւն ցոյց տուին, յարգելի պաշտպանէն զատ, երեք հոգի, որոց մին, որ խօսեցաւ եւս, յետ վերջին անգամ լսելու զիս, մօտեցաւ և ըսաւ՝ թէ համոզումը շրջած էր աւանդական ուղղագրութեան կողմ, Խակ միւս պարոնները թիշ վերջ Երեւան գնացին: Հայ զրագիտաց կողմանէ համակրութեամբ բնդունուեցան յետոյ նոյն խնդրոյ մասին հրատարակած երեք յօ-

դուածներս ալ¹: Առիթ չունեցայ լսելու, ինչ ընդունելութիւն գտաւ ընդդիմախօսիս գրութիւնը, զոր նոյնպէս սկսաւ տպագրել կոստանդնուպոլսոյ Բարձրավաճեցը, որոյ հետ մեռաւ շարունակութիւնն ալ:

Ուս. Խաչատրուրեան երեանեան նորութիւնը պաշտպանելու ժամանակ՝ վերապահումներ ըրաւ անոր ինչ ինչ կէտերու մասին, զորս հակառակ կը գտնէր հայրենի լեզուական օրինաց, և այսու կը հաստատէր՝ ինչ որ հրապարակաւ զլացաւ ինձ ընել, թէ ուղղագրութեան գործը չէր յանձնուած ճարտարագոյն հայկաբանից ձեռքը, — այս բարիս արևմտահայ իմաստով, որ կը տարբերի արեւելեանէն:

Այդ նորածնութիւնը կու գար վաւերացնել ու տալ ազգին՝ Երեանի Ժողկոմիսարիատի ծանօթ յելլենտը, յանձնուած նոյն կոմիսարիատի Ակադեմիական կենտրոնին հսկողութեան, — որ հայ ուղղագրութենէն զատ՝ մեր լեզուի բառարանին սեփորմեն ալ վճռած էր, — իւր պահանջած փոփոխութեանց մէկ մասը «ժամանակաւորապէս» ինայելով զրագիտաց. իսկ ամբողջութիւնը ստիպողական ընելով դըպրոցաց մէջ: Կը խորհէի՝ թէ այդ աշա-

կերտներն ո՞րքան պիտի բաղձային արդէն չափահաս զրագէտներ լինել: Իսկ թէ հին դրութեան կառչող զրագիտաց դէմ ինչ օրինական սաստեր սահմանուած էին, անձանոթ կը մնար: Շատ բաներ ըստեցան ու զրուեցան այդ մասին այն օրերուն: Բայց մէկ բան ստոյգ է՝ որ խորհրդային Հայաստանէն ելած ամէն զիրք ու թերթ նոր ուղղագրութիւնը կը կրէր՝ միաձոյլ և անողոք համաձեռութեամբ մը: Օրէնքը հոն կը կատարէր իւր պաշտօնը բովանդակ խստութեամբ, զգացնելով՝ թէ նոր ուղղագրութիւնը կենաց և մահու խնդիր դարձած էր մեր նոր կառավարութեան համար:

Բան մը սակայն, որուն մեր խելքն ի զուր կ'աշխատէր ու դեռ կ'աշխատի հասնիլ, այն է՝ թէ պետական վճիռ մ'ինչ պէս կարող էր ելնել յանկարծակի, իրեն և Աստուծոյ միայն յայտնի օր մը, հիմու վին փոխել լեզուի մ'ուղղագրութիւնը: Ուղղագրութիւնը փոխողը կրնայ ուրեմն, եթէ ուզէ, լեզուն ալ փոխել կամ նոր լեզու մը. ստեղծել: Մեր այդ յարգելի կոմիսարները մոռացած էին՝ թէ լեզուն պետութեան մը ստացուածքը չէ, այլ հասարակութեան, և թէ զայն կերտելու կամ փոփոխելու իրաւունքը՝ բնութենէն տրուած է ազգերու և ժամանակին, ոչ անհատնե-

րու, Հայերուս համար ինչ խրթին ու խորհրդաւոր անուն ալ կրեն այդ անհատները կամ պաշտօնարանը: Ո՞չ մէկ ընդհանուր զեկոյց, ոչ մէկ կոչ հայ զրական դասուն, որոյ ստուար և հայ լեզուի մէջ աւելի եփած մասը կը նստէր Սեւ ծովէն ասդին, մինչև Աղբիականէն վեր ու մինչև ի Դանուբ, և անոր մշակութեան մէջ գարաւոր արժանիքներ ալ զիզած էր: Այլ չոր դեկրետ մը մեզ կը բերէր պարզապէս 1519 տարիներու ուղղագրութեան մը հրամայական ու յապուրակի աւելքը:

Թէ այդ ինզրոյ մասին Երևանի հետ սակարկութիւնը ներելի^o էր այն պահուն, վճիռը յուաոյ նշոյլ մը չէր տար մեզ: Հետեաբար մեր վիճաբանական պայքարին յաջորդեց արհամարհուս լռութիւն մ'արևեմտեան Հայութեան կողմանէ, մերթ ընդմիջուած թեթև սլաքներէ՝ նոյն ուղղագրութեան դէմ, սպասելով որ ժամանակը ցոյց տար կատարուած գործին անտեղութիւնը: Ժամանակը կատարեց իւր զերը, և հիմայ ճիգեր կը տեսնենք՝ անպատեհութիւնը սրբագրելու ուրիշ անպատեհութեամբ մը: Եւ ուրվէն այս ալէկոծութիւնը հետեանըն է ինչ ինչ կարեոր սկզբունքներու անձանօթութեան Երևանի մէջ, պէտքը կը զգամ

անգամ մ'ալ դառնալու շեշտելու իմ երաբեմն տուած փաստերս՝ ընդլայնած ու լրացուցած նոր տարրերով՝ — այդ և այդպիսի յեղեղուկ ձեռնարկութեանց դէմ, թերևս կարենամ օգուտ մ'ընծայել Երևանի մէջ ճարակած գրափոխական տեսնդի բուժման, եթէ երբեք թոյլ տրուի ծայնիս անցնիլ անոր դժուարամատոյց պարփակներէն ներս:

F

Պ Ա Տ Ա Ս Ա Ն Ա

Մեր ծանօթ վիճաբանութեան մէջ Ուս, Խաչատուրեանը շատ ընական կը գտնէր այն ժամանակ եղած կարգադրութիւնը, նկատելով՝ որ լեզուները փոփոխական են միշտ, իրենց ուղղագրութեամբ հանդերձ. թէ եւրոպական ազգերէն ումանք ալ նոյնն ըրած են արդէն. թէ մեր հին զրչագրաց մէջ ևս նոր փոփոխութեանց հետքերը կը նշմարուին. և թէ բուն ժամանակն էր այդ նորութեան կամ նորոգութեան, իմ պատասխանս պարզ է որոշ, զոր կ'ամփոփեմ հետեւալ կէտերու մէջ:

1. — Լեզուները և ուղղագրութիւնը

փոփոխական են, ստոյգ է, բայց ժամանակի շրջանին մէջ, յուշիկ և ինքն իրեն, ինչպէս կ'երիտասարդանայ մանուկը, կամ կը ծերանայ երիտասարդը, և ո՛չ թէ հրացանին ու սուրբին յեցած պետական ուժով։ Գիտութեան, ո՛չ թէ քաղաքականութեան ձեռքով։

Միւս ազգերէ ոմանք վերածեցին իրենց ուղղագրութիւնը չափով մը. բայց ուրիշներ ալ անփոփոխ պահեցին, իւրաքանչիւրն իւր յատուկ պահանջին համեմատ, առանց որ մէկուն օրինակը ստիպողական գառնայ միւսին։ Անզգիացիք ու Գաղիացիք զեռ կը պահեն իրենց աղաւաղեալ ձայնաւորները, միաձայն երկրարբանները, և ներքին ու մանաւանդ ծայրի մէկէն մինչեւ երեք անձայն զրերը, թէև ունին զիտնական վճռատու կաճառներ, որոնք անգամ իրենք զիրենք տկար կը զգան տիրող սովորութեան հանդէպ, և վարանելով կը մօտենան ինզրոյն։

Ոչ ալ հիմք մը գիտաւորային երեսումը փոխանակ յի՞ հին թերթի մը մութ անկեան մէջ, կամ վի՞ մը՝ փոխան ուշի՞ ուրիշի մը մէջ, կամ յի՞ մը յապաւումը թղթի կամ քարի մը վրայ, գրուածոց՝ որոնք բանիմաց մատենագրաց ձեռքէն չեն ելած, այլ սովորական և յաճախ սովո-

բականէն շատ վար մահկանացունելու, որոնք՝ ինչպէս նաև զիտուններն անգամ՝ ենթակայ էին սխալելու, — ինչպէս յաճախ կը սխալինք ակամայ մեր իսկ՝ հաշկառակ մեր զիտութեան ու կամքին, առանց խորհելու կամ պահանջելու՝ որ մեր սխալներն ապագայից համար ուղղագրութեան օրէնք հանդիսանան, — չեն կարող հիմն և առաջնորդ կազմել նորակերտ ուղղագրութեան մը, երբ անոցմէ յառաջ, անոնց հետ և անոցմէ վերջ կը տեսնենք ու կ'ապացուցանենք անընդհատ շարունակուած ընդհանուր օրէնքը, որ կը հաստատէ՝ թէ իրեն հակառակ երեւոյթները դիպուածներ են, շեղումներ են լոկ, որքան ալ յաճախեալ լինին, անմիաբանք նոյն ինքն իրարու մէջ և մերթ նոյն իսկ մի և նոյն զրչին ներեւ, հանգամանք՝ զոր ամէն ոք, որ զրչագրաց մօտ կը գտնուի, կարող է նկատել: Հակառակ պարագային՝ մեսրութեան զրութիւնը չքացած անյայտացած պիտի լինէր, և մեր՝ կարծեցեալ նոր ձեւը պիտի ժառանգէինք հիմայ աւանդութենէն:

Զ. — Մեսրոբեան զրութիւն, շեղումներ, զիւրին է ըսել, (կրնան խորհիւ ոմանք). բայց ո՞վ պիտի հաւաստէ՝ թէ ուղղագրութեան սովորական ձեր Մեսրո-

բայ հաստատածն է: Մեր վաւերական շատ բարձր թուականով զրչագրեր չունինք, և Մեսրոբայ ու մեզ հասած զրչագրաց մէջ զարեր կան: Զէ կարելի՝ որ այդ ժամանակամիջոցին նախնական ուղղագրութիւնն այլափոխուած լինի՝ յաւելուածով անձայն յ-ին, ե-ին և այլն:

Ասոր պատասխանելու համար պէտք չունինք երկար խուզարկութեանց կամ քերականական փաստերու: Հնագոյն զըրչագրաց պակասը կը լրացնեն հնագոյն արձանագրութիւնք, անոնց չափ և աւելի պերճախօս, որոցմէ երեքը միայն կը շատանամ յառաջ բերել հոս՝ ըստ իրենց հարազատ ընթերցման, զոր կու տայ Գար. Վ. Յովաէփեան, անոնց լուսանկարչական պատկերաց հետ¹:

Ուաջինն է Տեկորոյ եկեղեցւոյն յիշատակարանք, որ է այսպէս. «... պիսկոպոսի եւ Տայրոնի Տեկորոյ վանսոց երեցու եւ Մանանայ հազարակեափ Ռւրանայ հոռոմի, որ եւ հիմնարկեցաւ տեղիս ի ձեռն Յոհանու Հայոց կաթողիկոսութեան եւ Յոհանու Արշարունեաց յիւր բարեխաւսութիւն եւ բոլոր ազգին եւ ամուսնի եւ որդե-

1. Գրչուրեան արուեստը հիմ Հայոց մէլ. Վ. Պրշպտ. 1918.

կաց եւ սիրելեաց . եւ Սահակ կամսարական
շինեաց զայս վկայարան սրբոյ Արքսի»
(էջ 5): Հ. Ալիշան նկատելով պատմական
անուանցդ զուգաղլապութիւնը , զայդ կը
հանէ Յովհաննու Մանդակունոյ օրերը ,
այն է Եղարու վերջերը¹:

Երկրորդն է Ներսեն կամսարականի յիշ
շատակարանը Թալնոյ եկեղեցւոյն մէջ՝ Եղարէն . «Ես Ներսեն ապոհւպատ պատ (արիկ Շիր)ակայ եւ Արշարունեաց տէր
շինեցի զեկեղեցիս յանուն սրբոյ աստուածածնին ի բարեխաւսութիւն ինձ եւ Շուշանայ ամուսնոյ իմոյ եւ Հրահատայ որդոյ մերոյ» (էջ 7):

Երրորդն է Կոմիտաս կաթողիկոսի արծանագիրը Ա. Հոփիսիմէի մէջ՝ նոյն դարէն . «Ես Կոմիտաս եկեղեցապան Արքոյ Հոփիսիմէի կոչեցայ յաթոռ սրբոյն Գրէգորի , շինեցի զտաճար սրբոց վկայիցս Քի.» (էջ 6): Եւ նոյն հայրապետի յօրինած շարականն ի պատիւ Հոփիսիմեանց , այրուբենի տառից թուով ու սկզբնաւորութեամբ , եօթներորդ տունը կը սկսի և զրով . «Եղարմացումն և ի վեր բան զհրաշո»:

Ոհաւասիկ ուրեմն մեսրորեան ուղղագրութիւնը , սկսուած արձանագրութիւնոյն

1. Շիրակ , 132.

ինքն Արեսորորայ դարէն , իւր յ-ով անուանց ու բայից ծայրը , և իւր կ-ով բառերու մէջ և առանձինն իրը էական բայ : Ոհաւասիկ հասարակաց և հարազատ ուղղագրութիւնը , կանոնաւորապէս շարունակուած նաև հետազայ զրչագրաց մէջ , որոց հին ու պատուականագոյն օրինակները ձեռքիս ներըև ունիմ՝ 902, 1007, 1181 և այլ թուականներէ . և զոր կու գար յեղաշրջել երեւանեան վճիռը :

Մեսրորեանին միակ տարրերութիւնն այժմեան սովորականէն՝ և զրի ներկայութիւնն էր մի քանի բառերու մէջ . որով հին երկաթագիրը կանոնաւորապէս կը զրեն րե , և ածանցները՝ կրե , րեպէտ , ինչպէս և երկլորդ լծորդութեան բայից հետեւեալ գէմքերը , եի , եիր , եաբ , եիբ , եին , և զորս միջին գարն իսկ վերածեց արդի ձեկին , ենթարկելով ընդհանուր ուղղագրական կանոնին : Իսկ բոլոր միւս շեղումներն անուշաղրութեան կամ տգիտութեան արդիւնք էին , ինչպէս ըսի , կամ անհատական փորձեր , և չեն կազմած բնաւ հասարակաց սովորութիւն : Այդ շեղումներն ի մի գումարելով Արեղեանը , և խումբ մ'ալ իւր ուղեղէն բարդելով անոնց վրայ , շինեց մէկ տեսակը դանիեւեան զանգուածին՝ որ պայթեցուց Բարե-

Հացւոց վիշտապը, և որ խրած կը մնայ հայ ազգի կոկորդին մէջ:


Յ. — Կ'անցնիմ թուել այն ձանը հետևանքներն ու վիասները, զորս այդ նորութեան ընդհանրացումն ու յաւերժացումը մեր ազգի մէջ՝ յառաջ պիտի բերէր:

Մեք Հայերս տասնունինգ զարերու ճոխ մատենազրութիւն մ'ունինք՝ զրաբար և աշխարհաբար լեզուներով, որ մեր մտաւոր սնունդն ու պարծանքը և ազգային զոյութեան հիմք կը կազմէ պատմութեան ու մարդկութեան առջե, և զոր պիտի մօտեցընենք նաև մեր ուսանողութեան մատաղ շրթներուն ու մոքին: Քաղաքակիրթ հին ազգերը պէտք է կապուած մնան միշտ իրենց մտաւոր անցելոյն հետ. որովհետեւ անով պիտի զիտնան ու զիտցնեն՝ թէ իսկապէս փայլուն աւանդութեան մը ժառանգորդներն են իրենք, և ոչ անզիր քրդեր կամ գնչուներ, և անով պահանջն իրենց գոյութեան իրաւունքը: Բայց երեւնեան ուղղագրութիւնը պատուար մը կը զնէ անցեալ մատենազրութեան և ապագայ սերնդին մէջ: Ի՞նչպէս պիտի անցնի սա այդ պատուարին վրայէն: Բոլոր նախընթաց ստուար մատենազրութիւնը և բոլոր բառարանները վերստին տպազրել նոր ուղղագրութեամբ, այդ անկարելի է,

Երեւանի պետութեան ամբողջ հարստութիւնը չպիտի բաւէր, և միւս կողմանէ մատենազրաց հոգին պիտի բողոքէր աղորդէմ՝ իբրեւ սրբապղծութեան մը:

Եթէ չենք կարող ուրանալ մեր անցեալը, և ոչ նոր ուղղագրութիւնը հաշտեցնել անոր հետ, ի՞նչ կը մնար ընել ուրեմն: Ուրիշ հնար չկար, բայց ինչ որ արդէն երեանհան հրահանզը կը սահմանէր. « Հին բնազիրների հրատարակութիւնների մէջ պահել հին ուղղագրութիւնը, իսկ բարբաներով զաւանների մէջ՝ հեղինակների գործածած ուղղագրութիւնը »: Հետեաբար ուսուցիչները հարկադրուած են նաև հայ ուսանողութեան սովորեցնել երկու ուղղագրութիւն միանգամայն, ինչպէս կը արամաղրէ նոյն վճիռը. այսինքն մէկ ուղղագրութեան լուծը թեթիւցնել ջանալու ժամանակ՝ կրկին լուծ զնել անոնց պարանոցին վրայ: Եւ այսպէս անոնց զլիսին մէջ խճողել խառնակոյտ զանգուած մը հնի ու նորի, կը նաձեւ բառերու, աւելի ու պակաս տառերու. ինչպէս ողորմելի և վողորմելի, յոյս և հորյո, ամօթ և ամոթ, արգեօթ և արդյօթ, երկինք և յերկինք, տեր ու տեր, թիշ և թիշ, նուշը ու նվեր, և ուրիշ բիւր հակասութիւններ. Վազբալի վիճակ

նրեւ. ուղղագրութիւն ԳՐԱԴՐԱՆՑԻ 2



մը վերջապէս։ Ահաւասիկ ինչ որ կընաւ-
յինք շահիլ երեւանեան վճռէն՝ ընդոււ-
նելով զայն, և ինչ որ արդէն շահեցաւ
Հայաստան։

4. — Նոյնը պիտի պատահէր ծագ-
կաբաղ զբքերու մէջ և կոչումներ ընելու
ժամանակ։ Կրկին ուղղագրութիւն մի և
նոյն հատորի մէջ։ Իսկ եթէ փորձուէինք
բոլորը նոր ոճով գրել, ինչեր պիտի ու-
նենայինք, մանաւանդ զրաբար կտորներու
մէջ։ Զոր օրինակ, յիմն պիտի զառնար
տան մը հիմն։ — յամ՝ սոխի կամ
խստորի համ պիտի տար. — յայր՝ բա-
րայրէն պիտի լինէր հայր կամ ծնող. —
յԱսուած՝ պիտի իջնէր աթոռէն և զառ-
նար հաստված կամ արարած, և կամ
հԱսցլած, նոյնքան արտառաց. — յեղու՝
որ է շըջել կամ փոխել բան մը ուրիշ
բանի, զայն հեղուղ կամ թափել պիտի
տար. — փոխանակ լուայ (լսեցի) պատմա-
կանին, լլա (լուա) հրամայականով լուանալ
պիտի տայինք. — զետէն (== զետ և զետ)
թէ ջուր պիտի ինդրէինք և թէ զիտու-
թիւն։ Եւ ուրիշ նման հազար տարօրի-
նակութիւններ։

Նոյն անտեղութիւնն ու շփոթութիւնն
անխուսափելի էր նաև աշխարհաբար լե-
զուի մէջ։ Եւ երբ տեղ մը զբուած գտնէինք

« համր լեզու » բացատրութիւնը, պիտի
ստիպուէինք հարցնել երեւանի կոմիսա-
րիատին, ծանրախօս (յամր) իմանալու
ենք, թէ մունջ. — հարկը երեւանի պե-
տական գանձատանն մէջ որոնելու ենք,
թէ մեր աղքատիկ տներէն ներս (յարկ).
— երեւանեցի պարոններէն միոյն հաս-
ցէին կարգալով հաջող մակղիբը, ի՞նչպէս
պիտի զատէինք աղոր բարի նշանակութիւ-
նը (յաջող) ձախորդէն. — հետ՝ գործողու-
թենէ մը վերջ (յետ) թէ զուգընթաց կը
նշանակէ. — հոտը դաշոի վլայ վնդոե-
լու ենք (հօտ) թէ ծաղկանց. — մեր հոր
մասին խօսելու ժամանակ՝ արդեօք ջրհո-
րի հետ է մեր գործը թէ ծնողի (հօր). և
այլն։

Եւ այս խառնակութիւնը հետեանք պի-
տի լինէր հայ բառարանի յեղաշրջութեան,
որով բառերու մեծ խումբ մը կը ջնջուի
նոր ուղղագրութեամբ, և անոնց փոխարէն
կը շատնան բազմանիշ բառերը, ինչ որ
կարենը վնաս մը կը կազմէ նախորդաց
վրայ։

Մի՛ թէ բազմանիշ բառեր չունինք ար-
դէն, պիտի ըսուի, թէ մեք և թէ ուրիշ
ազգեր։ Այո՛, ունինք. բայց բազմանիշ բա-
ռերու հարստութիւնն՝ աղքատութիւն է
լեզուի մը համար, աւելի աշխատութիւն

կը պահանջէ հասկանալու. պատճառ՝ կը գառնայ մթութեանց ու թիւրիմացութեանց, և զրողներու բացատրութեանց թռիչքը կը կաշկանդէ ու կը կասեցնէ՝ երկզիմութիւնները խափանելու ջանքերով։ Օրինակի համար՝ եթէ փոխանակ ցորեն, հաճար, զարի և վարսակ բառերուն՝ ունենայինք ցորենը միայն, որ իւր վրայ կեղրոնացնէր չորս արմտեաց իմաստները, և կամ եթէ չունենայինք ազգականութեան ու խնամութեան այլազան կոչումները, ուսկից զուրկ են եւրոպական լեզուները, հայ բարբառն աւելի ճողի պիտի լինէր՝ թէ աղքատ, աւելի յատակ՝ թէ շփոթ։ Երեւանեան ուղղագրութիւնն այս կողմանէ ալ կը տկարացնէ և մեծապէս կը խանգարէ մեր լեզուն։

5. — Աշխարհաբարը, դատիկը զրաբարին, կը կարօտի տակափն ու պիտի կարօտի միշտ անոր մայրենի օժանդակութեան, ինչպէս եւրոպական նոր լեզուները յունականին կամ լատիներենին։ Գրաբարն է՝ որ պիտի շնորհէ մեր խօսուն լեզուին հարստութիւն, կորով, տոհմային նկարագիր, զիտական բառերու յարածուն մթերք։ Ոլուսերէնը չի կրնար մեր նախնեաց բարբառին տեղը բոնել ու զոհացնել զմեզ, կոմիսարիատը, դեկրետը, ուժորմը՝

իրենց սարօթը՝ պիտի մնան մեզ համար խուժդուժ ու անհասկանալի տարրեր, որոց անձրևումը հայերենի մէջ՝ կասկած կու տայ ինձ՝ թէ իրենց մուրացիկներուն համար ալ պայծառ լինելու չեն անոնց իմաստները, որով կը հարկադրին զանոնք կոչել օտար ձայներով։ Եւ որպէս զի մեր կարենանք ըմպել մեր հարազատ աղբիւրէն, հարկ է պահել անոր հետ մեր ուղղագրական զօղը, որոյ խզումը՝ պիտի զատէր զմեզ անտի, խորթացնելով զայն, և անկարելի դարձնելով անոր արմատներուն բարդութիւնն ի նպաստ նոր լեզուին, որ այսուհետեւ իւր սնունդը պիտի մուրար օտար լեզուներէն, և անոնց մէջ ալ պիտի խորասուզուէր ու կորնչէր՝ ի վեաս մեր ազգային գոյութեան։

6. — Յիշեցի բառերու բարդութեան խնդիրը, որ լեզուագիտական տեսակիտով մեծ կարեսորութիւն ունի։ Որովհետեւ վայրենի երկիրներուն անծանօթ, բայց բազաբակիրթ աշխարհաց մէջ կայ և հարկաւոր է լեզուներու կազմախօսական ու համեմատական զիտութիւնը, որ հաստատուած է բարբառներու և անոցմէ անբաժան նշանագրաց բնախօսական յեզաշըրջութեանց վրայ։ Արդ ըստ այդ զիտութեան՝ արմատները բարդուելու կամ ածան-

ցուելու ժամանակ՝ ինչ ինչ ձայնաւորներ
կը փոխուին՝ հայ լեզուի հիմնական օրիշ
նաց համեմատ։

Աղոնց կարգէն է և և տառը, որով
«զիտ կամ տգիտ» բառերէն յառաջ կու
գան «զիտուն, զիտութիւն, տգիտութիւն»։
այսպէս և «տեր» կու տայ «տիրել, տիրա-
կան» և այլն։ Ինդ հակառակն անփոփոխ
կը մնայ և զիրը. «մեծ – մեծանալ, վեր
– վերադարձ, ծեր – ծերութիւն»։ Աւելի
ցայտուն համեմատութիւններ ալ կան. «աւ-
րը» յառաջ կը բերէ «սիրել, սիրելի»,
իսկ «սերը՝ սերել, սերունդ»։ և ոչ թէ
երեւանեան եշին, այլ մեսրոբեան եշին
կը պարտին իրենց գոյութիւնն... Եայիրի
«իշավարները» և «իշերգակները»։ Այս
արմատական տարրերութեանց ծանօթու-
թիւնն անհրաժեշտ է թէ հայ զրողաց,
որոնք պէտք ունին հետ զհետէ նոր զի-
տական կամ զրական բառեր կերտելու,
և թէ հայ ուսանողաց՝ որոնք իրենց տոհ-
մային լեզուին կազմախօսութեամբ աւելի
կամ նուազ զրաղելու՝ քննելու՝ տեղեկա-
նալու պարտք և իրաւոնք ունին։ իսկ
արդ ե և և տառից զանազանութիւնը ջըն-
ջելով, և անոնց առջև դնելով յիշեալ
զոյգէն զանգուած միակ սեր արմատը, և
ասկից ծագեցնելով «սիրել և սերել» կըրկ-

նակ ձեւերը, ինչ որ պիտի տարտահի նաև
ուրիշ բազմաթիւ բառերու, անկազ ան-
տեղի և լեզուաբանօրէն անմեկնելի զա-
նազանութիւններ ստեղծած պիտի լինինք։
Եւրոպական օգիրն ընդունուեր է միջին
դարուն, փոխանակելու համար հին աւը,
որ այդ ըրջանին օ-ի ձայնն առած էր։ Եւ
այդ էր իւր միակ պաշտօնը. այնպէս որ
մեր զայն տեսնելով «օր, ընտանեօք, ար-
գեօք» և այլ բառերու մէջ, իսկոյն կը
յիշենք աղոնց հնագոյն ձեւերը, «աւր,
ընտանեաւը, արգեաւը»։ իսկ մեր արդի
տգիտ զիտականները զայն կը գործածէին
նաև երոպական օ-ին գէմ փոխանակ ո-ի։
Երեւանեան ուղղագրութիւնն այդ զեղծման
առաջըն առաւ ուրիշ զեղծմամբ մը, ընդ-
հանրացնելով ո-ի գործածութիւնը, և իս-
պառ ջնջելով օ տառը։ Բայց այս երկրորդ
զեղծման ալ չի ներիր լեզուազիտութիւնը,
որ կ'որոնէ լեզուական ձեւերու ծագումը։
Երբ կը տեսնենք «օր և աշուր» բառերը,
կ'ըսենք, օրին մէջ փակուած աշ-ն է՝ որ
կը բացուի աշուր սեռականին մէջ։ Սա-
կայն երբ տեսնենք երկանեան որ զրու-
թիւնը (փոխան օրի), և անոր կից աշուր,
անիմաստ կը գտնենք աղոնց կապակցու-
թիւնը։ Վասն զի ոչ երբեք ո և աւ կարող
են բերականօրէն փոխանակել զիրար, բաց

ի միջնագարեան ինչ ինչ շեղումներէ, ինչպէս «քող ու քող (քաշղ), սիրող ու սիրող» և այլն, որոց երկրորդ ձևերը հետևանքն էին առ-ի նոր ձայնին ո-ի հետ հաւասարելուն և շփոթուելուն:

Այսպէս նաև բնաւ կազմախօսական համեմատութիւն չկայ երևանեան «րացված ու բացուցմ, կազմվիլ ու կազմություն» և այլ նման զրութեանց մէջ. և «լեզու և բազմալեզվյան» այնքան աղերս ունին իրարու հետ՝ որքան հայերէնը քըրդերենի:

Մեսրոբեան կամ հայկական ուղղագրութիւնը չի հանդուրժեր նաև շ-ի երեանեան փոխանակութեան վ-ով: Նա ձայնաւորը կը փոխէ ձայնաւորով, «չ բաղաձայնով, ինչպէս «որդի-որդոյ, պատիշ-պատուական»». և անհեթեթ պիտի մնան «որդվո, պատիվ, պատվական» և այլ նման ձեւերը:

Ունինք շատ բառեր՝ որոնք կազմուած են յ նախըրով կամ թարմատ(ա)րով. ինչպէս «յայտնի = յայտնի (երեսին, ակներե). յանդիմանել = յանդիմանել. յանկարծ = յանկարծ. յանձնել = յանձնել. յանցանք = յանցանք (հմմտ. անցանել զօրինօք). յաջող = յաջող, յաջորդ = յաջորդ. յառաջ = յառաջ (հմմտ. ընդ առաջ).

յարգ = յարգ (հմմտ. արգոյ). յարձակիլ = յարձակ-իլ (արմ. արձակ). յիշել = յիշել (յուշ ածել). յիրաւի = յիրաւի. յղել = յղել (արմ. ուղի). յուղարկաւոր = յուղարկաւոր (նոյն արմատէն). յուշարար = յուշարար» և այլն: Բոլոր ասոնք՝ իրենց բազմաթիւ ածանցներով ու բարդերով հանդիմանել, հանկարծ » և այլ ձեւերու մէջ սպանուած և կորուած են անիմաստ հ-ով իրենց յօրինուածն ու կազմախօսական նշանակութիւնը, զոր մեք կը տեսնէինք ու կը տեսնենք գեռ հին ուղղագրութեան մէջ:

Այս և այսպիսի փոփոխութիւնք, կը կրկնեմ, կոպիտ և աններելի խանգարումներ հն հայ լեզուագիտական օրինաց առջև: Եւ աղոնց երեսէն մեր արդի լեզուն պիտի մատնուի անտեղի և աղճատ եւ ընոյթներու և վիճակի մը, ուր այլ ևս գործ չունի կազմախօսական գիտութիւնք: Եւ միանգամայն անտառակ պիտի դառնայ նոր բարդութեանց ու բարգաւաճման, որոյ համար անհրաժեշտ է կազմախօսական գիտութիւնը:

7. — Հայերէն այբուրենը կը գործածուի նաև իբր թուահամար զլխոց, և մեծ զիւրութիւն, խնայողութիւն ու զարդ է

թէ զրողաց և թէ տպագրութեան համար։
Երկանեան ուղղագրութիւնը ջնջելով էկամ
եօթն թուահամարը, տապալեց այբուրե-
նին այդ կարեսը պաշտօնը։ Որուն ան-
ծանօթ կովկասեցիք ոմանք եթէ առին
լատինական թուագրերը, և ուրիշներ ան-
զիտակցարար հետևեցան անոնց, այդ ձա-
խաւեր նորութիւնը կանոն չէ կարող
կազմել մեջ՝ Հայերուն համար, որ կառչած
պիտի մնանք մեր թուանշանաց։

Նոյն այբուրենը թէ հին մատենագրու-
թեան և թէ այժմու տոմարական հաշիւ-
ներու մէջ կը գործածուի նաև նշանակելու
տարեթուերը և ուրիշ տոմարական թուա-
համարներ։ Արդ՝ և շատ տառերու յա-
պաւմամբ՝ այբուրենը կը խանգարի, կը
կորսնցնէ իւր թուական արժէքը, և կը դա-
դրի իւր այս երկըորդ պաշտօնէն ևս, աղ-
քատանալով և աղքատացնելով հայերէնը։

8. — Բայց քան զայդ աւելին ալ
կայ։ Երեւանեան վճռին մէջ բոլորովին
անտեսուած է նշանագրին (ինչպէս շատ
լաւ կոչեր են մեր նախնիք) գլխաւոր դերը
կամ վախճանը։ Զհնարուեցաւ այն՝ խօ-
սելու համար, խօսելու և լսելու գործա-
րանները ձայնի՝ պէտք ունին, ոչ զրի.
այլ ստեղծուեցաւ՝ զրերու և կարդարու նը-
պատակով։ Այսինքն զաղափարներ փու-

խանակելու և փոխանցելու տեղով կամ
ժամանակաւ հեռաւոր անձանց, և այդ
միջոցով ազգի մը մէծ ընտանիքին ան-
գամներն ու սերունդները յաջորդարար
կապակցութեան մէջ պահել իրարու հետ։
Որով իւր իսկական պաշտօնն է զաղա-
փարներ ներկայացնել, ինչ որ միակ գործն
իսկ էր երբեմն՝ երբ պատկերային վիճակն
ունէր Եղիպտոսի մէջ, և է մասամբ ցայսօր
օտարազգիներու համար, որոնք դժուարաւ
կը յաջողին տիրանալ իրենց ոչ բնիկ
լեզուաց իսկական հնչումներուն, և աւելի
անոնց ձեւերուն հետ կը կապուին։

Իրաւ է՝ թէ զրին ստեղծողները ջա-
նացին զաղափարաց հետ հնչումներն ալ
ներկայացնել։ Բայց այս վերջին մասը
չափով մը միայն կրնային կատարել, որով-
չետեւ ոչ մէկ ժամանակ և ոչ մէկ ազգի
մէջ հնարաւոր է հնչմանց միաձեւութիւնը,
ինչպէս այժմ՝ նաեւ անցելոյն մէջ։ Որով
զիրը պիտի տար ազգի մէկ մասին, մէկ
փոքր ու աղղեցիկ մասին հնչումը միայն։
և այն՝ որոշ չափով մը։ Խակ ազգի մե-
ծամասնութեան համար, բաժնուած զա-
նազան զաւառաց մէջ, և հնչմամբ ալ
զատուած իրարմէ, պիտի լինէր նոյնպէս
աւելի զաղափարաց քան ձայնի թարգման։
Զի ձայնը ներկայացնելու համար՝ հարկ

պիտի լինէր մի և նոյն ազգի մէջ քանի
մը տեսակ ուղղագրութիւն հաստատել՝ բառ
զանազանութեան հնչմանց : Եթէ զիրը մին-
չեւ ցարդ այդ մասնական գերը միայն կա-
ռողացաւ կատարել, ինչ ձեւ ալ տրուի ուղղ-
ագրութեան, մասնականութենէ երբեք
չպիտի հեռանայ, և ազգին ստուար մասին
համար պիտի մնայ միշտ զաղափարաց
ներկայացուցիչ : Բնդունայն է ուրեմն,
նորաձեռութեան ջերմէն տարուելով, այ-
լայլել ուղղագրութիւնը :

Բաց ի զաւառական զանազանութեան՝
ժամանակն ալ կը փոփոխէ հնչումները,
և կը խանգարէ անոնց միաձնութիւնը:
Եւ որպէս զի այդ փոփոխութեամբ ընկե-
րական հաղորդակցութիւնը չխափանուին,
պէտք է որ զիրը հաստատուն մնայ, իրեն
հետ փորը ի շատէ հաստատուն պահելով
ձայներն ալ, և ծանօթ լինի ամենուն և
ամէն ժամանակ՝ իւր ձեւով և ուղղագրա-
կան ընդհանուր կանոնով, որով միայն
պիտի կարենայ հասարակաց մտքին թարգ-
ման լինել ընդ մէջ ներկայից, և անցելոց
ու ապագայից : Այս սկզբունքով է, զոր
օրինակ, որ մինչդեռ այսօր վերին և հա-
րաւային իտալացիք կը հեռանան իրարմէ՝
թաւ և նուրբ տառերու հնչման մէջ, ինչ-
պէս՝ custode բառը վերինները հնչելով

գուտրուկ, միւսերը կուստոյկ, — մեր արե-
ւելեան և արևմտեան հնչումներու պա-
րագայն է ճշդիւ, — և տոսկանացիք՝ որ
գրական լեզուի հայրը լինելու գերակշռու-
թիւնն ունին, կ'ըսեն հուարտուկ, բնաւ չեն
խորհիք՝ ոչ ուղղագրութիւնը փոխել, և
ոչ հնչումներն ուղղագրութեան մօտեցնել:
Վասն զի հնչումները փոխել տալ՝ դժուա-
րին է, իսկ ուղղագրութիւնը յեղաշրջելով,
իրենց գրուածոց մէջ իրարու համար պիտի
լինէն խուժ և գուժ : Այս պատճառաւ կը
պահեն անոնք հասարակաց ուղղագրու-
թիւնը, թոյլ տալով՝ որ ամէն զաւառ
հնչէ իւր ոճով : Հոն զիրը դարձեալ ներ-
կայացուցիչ է աւելի զաղափարաց քան
ձայներու՝ ազգին ամբողջութեան համար :

9. — Երեւանի ձեռնարկութեան նպա-
տակն էր զիւրացնել ուղղագրութիւնը, զայն
յարմարելով արդի հնչման : Բայց զիտենք՝
թէ հնչումները մեր ազգի մէջ ևս անհա-
ւասար են : Կան պատմականօրէն ու լե-
զուարանօրէն սխալ հնչումներ, ինչպէս
զելրկատին հրամայածները, և կան ուղիղ
հնչումներ, ինչպէս հայ զաւառացոց մէջ
ցարդ մնացածները, ուր սկզբնական ո-
բոլորովին կամ զրեթէ օ է, (Մխիթա-
րեանքս ալ նոյնպէս կը հնչենք), մեսրոբեան
կամ իրեն աղբիւր յոյն օ-ի ձայնով, զոր

գեռ կը պահէ բառերու մէջ եւս. յ՛շատ նուրբ է քան և. ուս՝ ուն՝ ուի և այլն հետի են վա՛ վե՛ վի ձայնէն. և չի շփութուիր, ե-ի հետ:

Արդ՝ եթէ պէտք է ուղղագրութիւնը հնչած ման հաւասարի, հարկ և պատշաճ է՝ որ ամէն հայ հատուած իւր հնչման համեմատ գրէ, որով և իրարմէ տարրեր ձեւերով։ Ուրվհետեւ նախ՝ երեւանեան ուղղագրութիւնը չէ կարող՝ իւր օտար ու խորթ հնչմամբ՝ ծառայել արտասահմանի Հայութեան։ Եւ երկրորդ՝ հնչման ու զրութեան հաւասարութեան պահանջը եթէ կայ, և եթէ զրութիւնը համաձայնելու է հնչման, և ոչ հնչումը զրութեան, այդ պահանջը հաւասար է բոլորին համար։ Հետեւարար մեր այդ ոճով պիտի ունենանք քանի մը տեսակ ուղղագրութիւն։ Բատ այսմ նաեւ կ. Պոլիս՝ որ կը դժուարի միջակ և թաւ բաղաձայները զատել իրարմէ, անոնց մէկ գասը ջնջելու է։

Իսկ եթէ ընդ հակառակն երեւան կ'ուզէ՝ որ ամբողջ Հայութիւնն ուղղագրական միակ ձեւ մ'ունենայ, ուրեմն կ'ընդունի ազգին՝ մեծագոյն մասին համար հնչման փոփոխութիւնը, ձայնին զոհուիլը գրին։ Բայց ինչո՞ւ այդ վճիռը խմբագրող հայկաբանները չեն փոխեր իրենց հնչումը,

որ աւելի դիւրին է իրենց համար, և հաւարակաց օրինակ կու տան ու կը ստիպեն Արեղեանի սիսալ հնչումը և ոչ ուղիղը, կոպիտ վոսկին, վորդը, վոսկը, և ոչ նուրբ ուկին (օսկի) և այլն, արտառոց նորյար և ոչ ընտանի յոյսը և որ ի կարգին. և կամ մեր նիւթը, բիւրը, սիւնը, ձիւնը և այլն (հին և գլ. Աի ձայնով)՝ կը պահանջեն ձեռվ ու հնչմամբ խեղաթիւրել ի նյութ, բյուր, սյուն, ձյուն։ Ինչո՞ւ, կ'ըսեմ, այդ պարոններն իրենց հնչման տղեղ կաղապարին մէջ կ'ուզեն ձուլել հայ բարբառը։ Ո՞ր ճաշակի կամ լեզուագիտութեան հետ կը հաշտուի այդ զործը։

10. — Կապ մ'է գիրը՝ ոչ միայն համացեղից, այլ և զանազան ազգերու միջեն, իրուն վկայ անոնց վաղեմի քաղաքական յարնչութեանց, ուսկից յառաջ է եկեր լեզուական կցորդութիւնն ալ, տալով իրարու յատուկ կամ հասարակ անուանց աւելի կամ նուազ ճոխ մթերք մը, որ անցեր է ուղղագրական որոշ կանոնաց խողովակէն. և այդ կանոններով կը զգացընեն բառերն իրենց ծագումը։

Այսպէս մեր լեզուն արիական բարբառներէ փոխ առեր է «աշգտակար, աշճառ, աշշարակ, կաշշիկ, զաշր, տաշթ» և ու-

բիշ շատ բառեր¹, որոց արմատական արը
կը պահանջէ պահուիլ և հայերէնի մէջ՝
այդպէս, և կամ զինք յիշեցնող օ-ով: իսկ
Երեւան վերջինս վերածելով ո-ի, խզեց
հայերէնին կապը բնագրաց հետ:

Աւելի մեծ ու սերտ է աղերսն յունա-
կան լեզուին հետ, որմէ առնուած էին մեր
դանիելեան նշանազրերն ալ: Ասորի զիտ-
նականը գտեր էր զրուած մը, որոյ ներքե
հայերէն լեզուն կար. իսկ զիրը ծանօթ
էր իրեն, որով կարողացաւ կարգալ. այն
էր յունարէնն իսկ: Հին դարաւոր փորձի
մը մնացորդն էր այդ զրուածը, որ փոխ-
առեալ այրուբենին անբաւականութեան
պատճառաւ տեղի տուեր էր ուրիշ լե-
զուաց²: Իւր զրին ձեւն ալ թէեւ ընթեռնլի,
բայց ժամանակը հեռացուցեր էր անկից
Եղարու յունականը, որով Դանիէլ ու
հայ պատմիչը կրնային կոչել զայն՝ «նշա-
նազիրս աղիքափետաց հայերէն լեզուի»³:
Մեսրոր լրացուց այդ տառերը, և հին
մասին յունականութեան պատճառաւ հա-
մեմատեց զանոնը՝ Հռոփանոս յոյն զրչի

1. Հմմա. Hübschmann, *Armen. Grammatik.* — Փերեաբեան, Արքանայ բառարան:
2. Կորին, 9:
3. Կոյն⁴, 8:

ձեռքով՝ հելլէն ալիքափետաց հետ¹, որոց
կարգով ալ շարեց հայկականը, և երկու-
քին մէջ մինչև ցարդ կատարելապէս հա-
մանման են Փ և Ք զրերը, (վերջինը
մենազիր Քրիստոս անուան), չհաշուելով
այլոց ալ հեռաւոր նմանութիւնը: Արդ
երկու այբուբեններու հաւասար ձագման
արդիւնք են ε-ե և η-ե զոյզերն ալ:

Դանիելի զտած զրութեան մէջ յունա-
կան տառերն իրենց հին ձայներով կը
ներկայացնէին հայերէն հնչումները, մինչ
այդ շրջանին յոյն զրերէն ումանք արդէն
ձայնափոխ եղած էին: Այսպէս՝ շրջնային
Յ (Յ) կը հնչուէր որպէս շրջնատամնային
Վ. ապացոյց՝ ինչ ինչ լատինական անուն-
ներ, որոց մէջ Ն տառը յոյն զրիշներ
երրեմն Յավ փոխեր են, և մեր ոսկեղա-
րեան թարգմանիչները զայն յունարենէն
թարգմաներ են. ինչպէս Բիկոսոր² (Victor), Ոկտաբրիոս³ (Octavius), Սերերիա-
նոս⁴ (Severianus) ևն. կամ յունարէն
վիռոն⁵ (βίρρος), տառից զիւտէն յառաջ

1. Կորին, 10:
2. Եւսեբիոսի՝ Պատմ. Եկեղ. 210, 396, 406:
3. Եւսեբ. Ժամանակագր. Ա, 249:
4. Տես եմացի համանուն եպսի. Տառերը. Վենե-
տիկ, 1827:
5. Ուկերերանի՝ Մեկ. Թղթ. Պաւլ. Ա, 267,

սրեւ. ուղղագրութեամ դէմ

հայացած՝ յունական հնչմամբ։ — Քմային
γ (q) փոխուեր էր կոկորդային դի, ինչպէս
աղի¹ (ձշε, հրմ. ձշօ = բերեմ բային և
միջարկ.), կամ պաղ (πάγος), հայացած
նոյն ոճով ու նոյն շրջանին։ — Երթնա-
յին φ (փ) եղեր էր շրթնատամային ֆ,
որով «Փոքր արարածոց» անվաւեր զիրքը
և գարուն լատիներենի թարգմանուելով
եղիպատացիէ մը, նոյն զիրը կը վերածէ
ֆի (փոխան թիֆ). Faraο, Feresei, Zel-
fā² ևն։ — Քմային χ (p) դարձեր էր կո-
կորդային իւ, ուսկից նախամեսրոբեան շըր-
ջանէն մնացած պռոսիոմէն³ (πρόσχωμεν),
կամ ապախւտ (ձπαշջէն, ձուշօ = յեռու
կամ բայէն), ինեղ (շալօս), ևն։ — Նոյնպէս
ձայնաւորներէն η (k) կը հնչուէր ի, որով
և թարգմանուեր է երբեմն, ինչպէս Յի-
սուս, Գրիգոր, մի՛ (պ՛), որոնք Միե-
րորէ յառաջ նոյն հնչմամբ ընտելացեր
էին հայ ականջաց, և յետոյ ևս նոյնպէս
մնացեր։ Եւ ս (իւ) դարձեր էր ի. Եզիպ-
տոս, կիպրոս ևն։

Ի՞նչ ըրին մեր նախնիք ի տես այդ
յունական նորամուտ հնչումներուն։ Զկա-
պուեցան ու չզերուեցան աղոցմէ իրենց

1. Հրմ. Herm. Ronsch.

2. Տօկոս. Լուս. Թութ. 236. և Արեգ. պարզ. 473.

թարգմանութեանց մէջ. այլ ընդհանուր
կանոնով՝ հին հնչմանց համեմատ թարգ-
մանեցին յունական անունները, հայերենի
մէջ հեռացնելով զանոնք իրենց ժամանա-
կակից ձայներէն։ կամ թէ զրին ձեւը
թարգմանեցին, ոչ ձայնը. այն է՝ β - ρ,
ինչպէս վերոյիշեալ անուանց մէջ, և Արէլ,
Արբահամ ևն։ — γ - զ. Գրիգոր, Գար-
բէլ, Ազաթանզեղոս. — φ - փ. Փարա-
տոն, Արփայէլ, փարփսեցի. — χ - ք.
Քրիստոս, Աքար, Աքաար. — η - կ.
Դանիէլ, Եզէկիէլ, Էմմանուել. — և
օ - իւ. Կիրոս, Կիրեղ, Բիզանդիոն։
Այս բոլորին մէջ թարգմանիչը հետեւե-
ցան այբուբենի կարգին, և ոչ հնչում-
ներուն, և նոյն կանոնով չն եւս անոր
զուզագիպող կոկորդային դովլ թարգմա-
նեցին, Ղուկաս, Պաւղոս, Սաւող։ Եւ
ասով ցոյց տուին՝ թէ նաև իրենք զիրը կը
նկատէին աւելի գաղափարաց ներկայա-
ցուցիչ քան ձայնից. և ձայներու ճշգու-
թիւնը զոհեցին ձեւերու հաւատարմութեան,
որ պատմական կարեւորագոյն զօդն էր
երկու լեզուաց միջն, մինչ ձայները յեղ-
յեղուկ, չէին կարող կոսւան լինել պատ-
մութեան։ Նոյն զրութիւնը յարգեցին յե-
տոյ թարգմանչաց յաջորդներն ալ մին-
չև միջնադարեան խառնափնդորութիւնը,

և կը յարգեն ցարդ եւրոպացի իսռհական քանասէրը՝ հայ անուանց ու բարից տառաշըլութեան մէջ, ինչպէս Հիւրցման, Գելզէր և ուրիշներ։ Այսպէս նաեւ երբ Գաղիացւոց մէջ ինդիր ելաւ վերածելու թը լի և թիւ ժիւ, զգուշացան, առարկեւ լով որ այդ զոյցերը կարեոր էին՝ ներկայացնելու համար Ֆ և Չ զրիրը յունածին բառերու մէջ, և զանոնց զատելու գաղիաշաններէն՝ յօգուտ լեզուազիտութեան։

Իսկ ի՞նչպէս վարուեցաւ բազմահմուտ Արեգեանը։ Դրաւ տապարը Դի համազօր է-ի արմին, և Մանուկէ, ըոսկէ և այլ յունականներէն ստեղծեց Մանույել, ըոսկէ ևն։ — զրաւ ասի թարգման աշ = օ-ի արմին, և Պօղոս, օգոստոս ևն շրջեց ի Պողոս, ոգոստոս։ — և կամ յ տառին համազօր յ-ն՝ Յակոր, Յովհաննէս, յորելեան և այլ բառից մէջ փոխեց հ-ի։ Հակոբ, Հովհաննես, հորելյան։ և տասնուհինց գարերէ ի վեր ամէն հայ աչքի ու բերանի ընտանի Յիսուսէն կերտեց նոր Հիսուս մը (զոր մեր երբեր չպիտի պաշտենը), չիսորհելով՝ թէ օտար անուանց մէջ հ-ն արդէն պաշտօն ունէր յունական հագագային՝ նշանախեցը հայացնելու, ինչպէս Պօլի - Հոռմ, "Էլեղի - Հելլէն, Յուտօս - հիւպատոս, Յնդ - հիւդէ ևն։ — առ ու ըս երկ-

բարբառներու երկրորդ գրին հաւասար շին տեղ վ բաղաձայնը զրաւ։ Դավիթ, Յեղաներիոս, Յեղինե, մէկէն երեք անզամ իսան գարելով բնագրերը։ — օսի համազօր ուն այլակերպեց նոյն վ-ով, հունվար, փետրվար, — միակ է տառին դէմ կրկին զրաւ, յիւ, ինչպէս Յեղիա, Յեսթեր, յեպիսկոպոս։ — և սի թարգման ու մեզ ընտանի իւն (== զզ. Ա) այլանդակեց Կյուրիդ, Կյուրոս, Բյուզանդիոն և այլ ձեերով։ Միով բանիւ հայերէնն ապականող պղտոր ջրով լուաց նաև յունական տարերը կամ նախնեաց թարգմանած անթիւ անունները, ըսելով։ «Եկայը իսանակեսցուք զլեզուս նոցա», որպէս զի այսուհետեւ Հայեր և օտարներ չհասկանան զիրար։

11. — Ի՞նչ էր մեսրորեան ուղղագրութեան մեղը։ Արդեօք ընթերցողաց բերանին մէջ կ'այլայլէ՞ր բառերու այժմեան հնչումները։ Ոչ։ Իսկ ի՞նչ պիտի պատահէր, եթէ ամբողջ ազգէն ընդունուեր նոր ուղղագրութիւնը։ Պիտի իսան գարուէին հայերէնի հնագոյն և ուղղագոյն հնչումները, որոնք զեռ կենդանի են մեծամասնութեան մը բերանին մէջ, ինչպէս նկատեցինք վերեւ։ և հին մատենազրութեանց մէջ գտնուած բիւրաւոր հայ և օտար անունները կոչուելով նոր զրուածոց մէջ,

պիտի խեղաթիւրուէին, ինչպէս եղան Եւ բեւանի մէջ: Հետևաբար այս կրկին տես սակետով վնասակար է նոր ուղղագրութիւնը. իսկ հինն՝ անվնաս, որով և լաւագոյն քան զնորը:

Ուրիշ ի՞նչ մեղք ունէր աւանդական ուղղագրութիւնը: Թերեւս այն՝ որ ճշգիտ չհամաձայնելով արդի հնչման, Երեանի իրմիսարմենուն սիսալներ գործել կու տար իրենց դեկրետներու շարագրութեամբ այլ բայց մի՛ թէ նոր ուղղագրութեամբ այլ ևս չե՞ն սիսալիր: Ճատ, և վկայ Մակինցեանը, զոր պիտի լսենք յետոյ: Հին դրութեան սիսալագրութիւնը գէթ դարմանելի էր քերականական յատուկ կանոններով, որոցմէ զուրկ է նորը, հաստատուած ականջի դիւրախար դատաստանին վրայ: Եւ եթէ Երեւանի «քաղաքացիները» հաճէին յաւելու այդ կանոնները, որ շատ համառօտ են, իրենց ընդարձակ ուստաշ գիտութեան վրայ, բնաւ գանգատի պատճառ չպիտի ունենային աւանդական դրութեան հակառակ:

Եւ որովհետեւ պատերազմը ձայնաւոր տառերու դէմ է, կը բաւէր զիտնալ նոյն պարոններուն հետեւեալ ծանօթութիւնները: Այսինքն՝ թէ և կը զրուի ընդհանրապէս բոլոր ոչ վերջին վանկերու մէջ. և քիչ

անզամ վերջիններու, ինչպէս գետ, նետ, ստուեր, նոյնպէս կրկին բաղաձայնով աւարտած բոլոր վերջին վանկերու մէջ, զգեստ, մերկ, աշակերտ, բաց ի յոգնական քով կազմուածներէն, պետք, գեմք ևն. — Եւ կը զրուի բարից ծայրը, բուգի, մարգարեկ. և-ով աւարտած բոլոր վերջին վանկերու մէջ, Խորեն, Սուրեն, պարեն, շն. (բացառութիւնը՝ բնն, մնն, կեն, դեն). ուրիշ ձայնաւորներէ յառաջ, երբ անոցմէ անջատ կը հնչուի, կակ, մարգարեկութիւն, քրիստոնիկց, անցեալ անկատարի մէջ, կը զրեի, զրեիր, զրեր եւն. — տարակուսի պարագային պէտք է նկատել բարին ածանցը կամ բարդը. եթէ ասոնց մէջ և-ով կը զրուի, ուրեմն արմատն ալ նոյնպէս էր. եթէ ի-ով, արմատն ե-ով էր. օրինակ՝ նետ՝ նետել՝ նետահար. տեր՝ տիրել՝ տիրական. — ա, ե, ի ձայնաւորներէն վերջ, ուր կը լսուի վ-ի նմանող ձայնը, միշտ 2 կը զրուի, բաշական, պարզեց, անիւ, բաց ի բարդերէն՝ զօրավար, օթեշվանը, կարեվէր են. բառից սկիզբը, ասոնց բարդերուն մէջ և ո զրէն վերջ վ, փարդ, անվախճան, ծով, ծառով. բաղաձայն զրերէ վերջ ու, յօդուած, պատուէր. իսկ ո զրով սկսողները վ չեն առնուը բնաւ, բաց ի վոհմակ և վուլու բառերէն. —

բառավերջի ի-ն սեռականի մէջ շ-ի կը փոխուի, և իշ-ը՝ ուշ-ի. եկեղեցի՝ եկեղեցւոյ, պատի՛՝ պատուոյ. — յ-ն կը գրուի բառից սկիզբը, ու յետ ա և ո տառերու. և բոլոր հայերէն յատուկ և հասարակ առ նուանք, բայեր ու հոլովներ՝ ա և ո գրեարով աւարտած, ունին զայն. Արայ, շուշայ, կայ, Սատոյ, երեկոյ, որդոյ. բացառութիւն կը կազմեն դերանուանք, սա, սորս, սոցա, քո են, մակրայք՝ ահա, ապա, հապա, հրամայականք՝ հաւատա, ինդա. և օտար անուանք՝ Աննա, Եղիս, Յուղա են. — օ կը գործածուի յոզնակի գործիականի մէջ, նաև ուրիշ տեղեր՝ աշ-ի փոխան, ձայնակից ո-էն զատուելով վարժութեամբ միայն:

Այս ու բաղաձայնից վերաբերեալ փորբաթիւ կանոնները¹, որ շատ աւելի պարզ և զիւրին են քան նշանաւոր դեկրետին սահմանածները, ուսուցանելով նախակրթարանի մանկանց, տեսեր եմ՝ որ անոնք բնաւ չեն զգացած Երեւանի կոմիսարիներուն տագնապն ու վտանգը հայ ուղղագրութեան մէջ, և զիւրութեամբ ու զիտակից ուրախութեամբ մը հետևեր են նոյն կանոնաց:

1. Հմմու. Հ. Ա. Պաղեկեան, Հայ լեզուի ուղղագրական դասեր, Վենեալիկ, 1923.

12. — Արդի հասուն սերունդը, որ մտադիր չէ մանկանալու և աշակերտելու Երեւանի դպրոցներու մէջ, իւր ներկայացուցաց բերանով զգացուց՝ թէ չեղեալ պիտի նկատէր պարտապրեալ նորաձեւութիւնը, և պիտի շարունակէր ընթանալ իւր սովորական ճանապարհէն, ինչպէս ըրաւարդէն մինչև ցայսօր։ Ասոր հետեւանքն այն պիտի լինի՝ որ կովկասեան ապագայ սերունդը պիտի հեռանայ արդի և իրեն ժամանակակից արտասահմանի սերունդէն, և երկու մեծ հատուածներուն մէջ աւելի պիտի ընդլայնի լեզուական վիճը, որ վերջին տարիներս դէպի ի փակում կ'երթար։ Մեր այս քաղաքական ճգնաժամին մէջ, ուր միութիւնն այնքան ստիպողական է, ուր Հայաստան պէտք ունի իւր զաղութեները բարոյապէս կապելու իրեն հետ, ոչ թէ ցրտացնելու . և հեռացնելու, և ուր պետական գործօնէութիւնը հարկաւոր էր ուրիշ դաշտերու վրայ, ելնել հանրութեան սրտին ու խղճին հակառակ այդպիսի բայլ մ'ընել, խոհեմութեան լաւագոյն թելադրութիւնը չէինք կարող համարել։ Եւ ոչ ալ յաւերժանալու սահմանուած կարգագրութիւն մ'է, կը զբէի 1922ին, առանց կարօտելու մարգարէական հոգւոյ։

Այս բոլոր նկատողութեանց ու մեսրու-

բեան ուղղագրութեան կենսական պահանջմանց առջև՝ ո՞րքան միամիտ թուեցաւ մեզ այն ժամանակ «Հ. Ա. Խ. Ժողովրդական կոմիսարների խորհրդի» սահմանը՝ զոր կուտար աւանդական ուղղագրութեան, որակելով «անպէտք և ապարդին ժամանակագրութիւն և աշխատանք»։ Եթէ զայսը սէին ճենարենի կամ Ճէնք ճայերենի ճամար, ճասկանալի էր. բայց այդ ճենական դատաստանը, թէպէտ ներդաշնակ Երևանի կոմիսարիատին ու դեկրետին հետ, անկարելի եղաւ մեզ ճաշտեցնել Հայաստանի վարիչներու բարձր պաշտօնին և աստիճանին հետ։

Գ

Ե Բ Ե Ւ Ա Ն Ի Մ Է Զ

1. — Բայց հայ Ռատանը ճակատագրականօրէն արդէն վճռած էր հին ուղղագրութեան առաջարկումը, և նորը՝ 1922ի ապրիլ 1էն ի վեր - բայց ապրիլ 1էն տարբեր լրջութեամբ - սկսած էր ի գործ դրուիլ։ Հատու և անողոք են ժողովրդական պատուիրակութեան վճիռները. փորձը կը վկայէ մեզ։ Եւ կը խորհիմ, թէ

մեր զուցէ վերջին սերունդն ենք՝ որ Հայցեկացոյն գրչով կը գրենք, և որ սեղի պիտի տայ Երևանի մէջ խնկարկուած մոսկովեան գրչին։ Այդ երկու գրիչները զիրար չեն հասկնար, չեն կարող պատճառաբանել իրարու հետ։ Հայ քերականութիւն, հայ լեզուագիտութիւն, բարբառներու կապակցութիւն, ազգային անցեալ, հին մատենագրութիւն, աշխար հաբարի զարգացման պէտք և այլն, որոց կ'ապաւինինք մեր՝ պատասխանելու համար անոնց, անօգուտ զէնցեր են մեր ձեռքը։ Չուլուած ուստական դաստիարակութեան բովին մէջ, անձանօթ մեր անցելոյն և զմեզ անոր հետ կապող բազմապատիկ պահանջներուն, ամփոփուած իրենց նիւթական «հեշտութեան» ճղճիմ հաշիմերու մէջ, ինչ որ մեզ համար նուիրական և անհրաժեշտ են՝ անպիսք են իրենց աշքին։ Եւ այսպէս անոնց գործնական ոգին կը սկսէր մահացու հարուածը տալ մեր ազգայնական նախապաշտամանց։

Ի՞նչ կը մնար ուղեմի ընել մեզ։ Դիտել միայն՝ տիրութեամբ՝ հայ ուղղագրութեան յուղարկաւորութիւնը, որ կը կատարուէր հոն՝ նոր բաղաբակը թութեան այդ բրմերէն, ու սպասել երկրորդ յուղարկաւորութեան մը՝ որ պիտի կատարուէր՝ վաղը՝

հայ լեզուին, մատնուած կոմիսարներու, դեկրիաներու, ուժորմներու անկարեկիր և աննուէր ձեռքերուն մէջ։ Արդէն սկսած է այդ երկրորդ յուղարկաւորութիւնն ալ, կատարեալ պատրաստութեամբ ու կազմակերպութեամբ, իրեն քահանայ ունենալով ծանօթ քրմապետը, ջահակիր՝ կոմիսարները, դազաղաբարձ՝ լրագրողները, ու հետեւրդ՝ անզիտակից խուժանը։ Եւ հեռի չէ այն օրը, — դատելով երեանեան մամլոյն խայտառակութենէն, — ուր մեր բնիկ բարբառէն պիտի մնան՝ իրը միակ յիշատակ՝ հայերէն լեզու բառերը միայն։ և այն՝ չնորհիւ պարտազրիչ նախանձայոյզ դեկրեանելու և «հայագիտական ինստիտուտներու», որոց անուններն ինքնին բաւական են արդէն երաշխաւորելու Երեանի հայերէն լեզուին փրկութիւնը։

Այս իւր վերջին թուին մէջ¹ կը հրատարակէ խորհրդային Հայաստանի «Ա. Աստիճանի դպրոցի ծրագիրը»։ Լրագրական գրութիւն մը չէ, այլ պաշտօնական, որոյ մէջ բաց յայլոց կը կարդանը հետեւեալը. «Ամեն մի տարուայ կոմպեքտային ծրագիրը բաժանւում է մի շարք կեդրոնական բնեաների։ Ուսուցման այս կամ այն

մոմենտում զրանք հանդիսանում են այն հարուածային խնդիրները, (խեռ աշակերտ ները ծեծելու), որոնց իրազործման համար դպրոցը կենտրոնացնում է իր ամբողջ ուժը։ Խմբագրող զիտնականները զգալով այս լեզուն մեկնելու հարկը թէ իրենց և թէ ընթերցողաց համար, կը յարեն. «Խոկ կոմպեքտ ասելով՝ պէտք է հասկանալ իրականութիւնից առած և որոշ կենտրոնական թեմայի կամ իդեայի շուրջը միացած եւ ընույթների կոմիտես բարգութիւնը»։ Մոռցուած է այս մեկնութեան մեկնութիւնը։ Բայց ըստ իս աւելի օգտակար կը լինէր՝ եթէ այդ «Ա. Աստիճանի դպրոցների» սեղաններուն առջև նստէին նախ յիշեալ ծրագիրը խմբագրողները. և այն ժամանակ ոչ առաջին և ոչ երկրորդ մեկնութեան պէտք կը մնար՝ ըստ իմ խոնարհ համոզման։

2. — Անոնց՝ որ չեն տեսած երեանեան Գեկրեար և անոր յարակից Հրահանցը, նոր ուղղագրութեան կամ մանաւանդ անոր հոգւոյ մասին կրնայ որոշ գաղափար մը տալ հետեւեալ դասախոսութիւնը, կատարուած երեանեան դպրոցի մը մէջ, զոր սղագրած է հետաքրքիր մը՝ որ կ'ուզէ անծանօթ մնալ, և զոր հաւատարմութեամբ կը բերեմ։

Իմ սիրելի աշակերտներ

«Դուք պէտք է զիտենաք՝ որ հայ լեզուի ուղղագրական հարցը շատ հին է արդէն կովկասում։ Արանից մօտաւորապէս քառասուն տարի առաջ մեր հայկարանները սկսեցին մի թունտ պայքար 2, ու, վ գրերի շուրջ, և խախտեցին դրանց բայց մեր կոմիւնիստական կառավարութիւնը խորհեցաւ՝ որ միայն այդ գրերը չէին մեղաւոր, այլ բոլոր ուղղագրութիւնը, որը բուրժուազիական ծագում ունէր, ինչպէս ասաց մեր գրողներից մին։ Զէ՞ որ նրա հեղինակ Մեսրոպը մի թագաւորի գործակցութեամբ կազմել է նրան։ Հէնց զրահամար մեր ազատամիտ կոմիսարները ձեր բարի տատերի հաճութեամբ փոխ առան նրանց պրոլետարիական ուղղագրութիւնը, ու ստիպողական դարձրին նրան բոլորին համար։

«Դուք չէք մոռացել ի հարկէ, որ մինչ այդ՝ ես ձեզ ուսուցանում էի հին ուղղագրութիւնը, որը շատ դժուարութեան պատճառ էր զառել ձեզ համար, որովհետեւ մի միայն էր։ Ոյժմ մէկի փոխա-

բէն երկու ուղղագրութիւն սովորեցնում եմ ձեզ, հինը և նորը, մին հին գրերի, և միւսը՝ նորերի համար. ու հէնց այս երկուսով աւելի հեշտ է դառնում ձեզ ուղղագրական ուսումը քան մէկով։

«Զարմացած ինձ էք նայում. տեսէք թէ ինչումն է այդ հեշտութիւնը։ Դուք յիշում էք՝ որ մի ուղղագրութեամբ զրելիս սիրանի էք գործում և վատ թուանիշերը ստանում ինձանից. իսկ երկուսով դուք չէք կարող այսուհետեւ սիսալուել, որովհետեւ մէկի սիսալը ուղիղ է միւսի համար, և մին արդարացնում է միւսին։ Արդէն մեր յայտնի հայկաբան Աքեղեանն էլ հաւաստիացրել է՝ որ միջնադարեան գրողներից մի քանիսը նոյնպէս խառն ուղղագրութիւն են գործածել ու չեն սիսալուել։ Տեսնո՞ւմ էք, իմ երեխերը, ո՞րքան մեծ բարիք է այս նոր սիստեմը ձեզ համար։ Գանք այժմ նրա մանրամասնութիւններին։

«Զափազանց ծանր ու ճնշող էք հայ այրութենի ՅԶ գրերի բեռը մեր ուսերին, և մեր կոմիսարները, գործնական մարդիկ, թեթեացրին նրանց, դէն շպրտելով նրանցից երեք սոսկալիները, օ, ի, չ, Զէ՞ որ յառաջդիմասէր Ոտուաստանն էլ երեք տառ կտրեց իր այրութենից. և եթէ մենք

էլ նոյնը չանէինը, ինչով կարող էինը ցոյց տալ մեր քաղաքակրթութիւնը:

« Հետեաբար օտարական օ-ն, որը հայ միջին դարը մարդահաճութեամբ հրաւիւրել էր մեր հին աշ-ի ներկայացուցիչ լինելու, և դրա հետ մեսրորեան է-ն էլ « այլ ևս չկան ». չափազանց երկար ապրելու պառաւել էին, և զնացին յաւիտենական հանգիստը, որը պարզեց նրանց մեր բարի Արեղեանը: Առաջինի տեղը բռնում է ո, որ իր երակների մէջ հարազատ հայ արիւն է կրում: իսկ ե-ի տեղն ու ձայնը սեպհականում է ե-ը՝ հրաժարուելով իրանից. և երբ լսեցնել կամենայ իր երջանակայիշատակ հին ձայնը, իրան օգնութեան է կոչում յ զբին՝ այսպէս. յեղ, յեկ, յեթե, յերեկո, Յերեգան, որը երբ ուզէ՝ կարող է և ուրիշ ամէն կողմ մանել. օրինակ՝ Եյակ, բռպեյով, միություն: Եւ ամենից հրաշալին՝ էտան բային կրկին ձե է տրուած. եւ եւ եւ երեք են, և յեւ յեւ յեւ յենիք յեկ յեն. մի գիտ՝ որը ո. Մեսրոր իր պատմական երազում էլ չէր տեսել, որովհետեւ նրան անծանօթ էր մեր արդի զբանդիով կուլտուրան: Ետառի միապետութեան պատճառը որոշ է. նախ՝ հին երկաթազրի շրջանին սա աւելի ընդարձակ իրաւունքներ ունէր. և եր-

կրորդ՝ մեր լաւագոյն հայկաբանները վկայում են՝ որ ի բային նախնական ձեն էր ել, (կազմուած միւս դէմքերի և տառից և Ա. Ըստորդութեան Գ. դէմքի յ-ից, տայ և այլն), որի հետեւ թէև չկայ անցեալ հայ մատենագրութեան մէջ, բայց անկասկած գործածուել է երանելի Մաղաղիէլ նահապետի օրով: Եթէ է յանդզնի բողոքել՝ թէ ինչո՞ւ ուրեմն հին հայերենում առ ո զբերից զատ միւսների կողքին ևս բնաւ չէ գործածուել յ, ու չկան լյ՝ իյ՝ ոյց զուգագրութիւնները, կամ ինչո՞ւ կայ եթ ձեն էլ, մենք նրան ցոյց կը տանք մեր զինուորների սուխնները:

«Եւ որովհետեւ շատ ծանր է այժմ ե-ի զբաղանքը, նրա արբանեակը յ կը գնայ նրան տեղապահութիւն անելու՝ սենյակ, դարձյալ, մեծություն, արդյոք և ուրիշ բառերի մէջ: Դրա փոխարէն կորցնում է իր սեպհական տեղը բառերի ծայրը, ծառա, յերեկո են, իսկ հոլովների մէջ կրկին անգամ գոյութեան իրաւունք է ստանում, ծառայի, ծառայով, յերեկոյէ, որպէս զի հոլովների կազմութիւնն աւելի բարդ ու ճոխ երեկի ձեր աչքերին:

« Ասացի՝ թէ շնչուել է ու նրան յաջորդել վ-ը, որովհետեւ շնչապէտ շատ աւելի ընդարձակ գործածութիւն ունէր նրեւ, ուղղագրութեան դէմ

քան վ-ը՝ որով և աւելի իրաւունք ապրեւու, սակայն ինք շատ փոքր լինելով՝ զոհաբերուում է միւսի գեղեցիկ հասակին, չէ՞ որ Սաւուղ էլ իր բարձր հասակի համար Հրէաներին թագաւոր ընտրուեց։ Սակայն զթասիրտ Արեղեանը նրան բոլորովին չխեղղեց, այլ պահեց ոչ երկրարդառում, ինչպէս և մակարոյժի պաշտօնով կպած ե-ին՝ և ձեռւմ, օրինակ՝ տերեւ, տեւել։ Բայց տողաղարձի ժամանակ վ-ը հարկ է դառնայ գրափ շ-ի տեղը, տերեւի, տեւվել։ Որովհետև այստեղ մնալով շ-ը, մեր կոմիւնիստական կուլտուրային վտանգ է սպառնում։

« Բաց ի սրանից՝ ո գրով սկսող բոլոր բայերն ու բարեղերը կրկին ձեեր են ստացած, օրինակ, վողք՝ վողբալ, և կ'ողբամ՝ չողբալ, վորոշ և անորոշ, վորզի և անորզի, նոյնպէս յերգ՝ յերգել, և կ'երգեմ՝ չերգել, ևն. ինչպէս վերեւում տեսար և էական բայի վրայ։ Որովհետև դուք պէտք է գիտենաք՝ որ ձեերի հարստութիւնը մի մեծ յատկութիւն է լեզուների համար, որից մինչև օրս զուրկ էր մնացել մերը՝ նախկին հայկարանների անհոգութեան պատճառով։ Իսկ հիմի հայերէնը իր այդ կրկնածեւ բառերով դառնում է աշխարհիս ամենից շըել ու եզական բարբառ։ »

« Պէտք է ձեր ուշադրութիւնը հրաւիրեմ նոր ուղղագրութեան մի ուրիշ օգտակարութեան վրայ, որ նրա գլխաւոր նպատակներից մին է եղել, և որի վրայ շեշտում է նոյն ինք Արեղեանը, թէ սրանով « բառերի գրությունը կը կարճանա և ժամանակի տնտեսում կը լինի¹ »։ Օրինակ, բոլոր ե-ով սկսող բառերի սկիզբը և ուրիշ շատերի մէջ մի յ է աւելանում, ինչպէս տեսար վերեւում. միաձայն իշ երկբարբառը երեք տառով գրուում է միշտ, յուշ, բյուշ, ծուլություն. բոլոր ո-ով սկսող բառերը մի վ էլ ստանում են, վոչ, վոր, վոր, վորդի. ոյ զոյզի մէջ մտնում է մի շ, բոյն, լոյս, կոյր. և շատ անգամ մի բառի վրայ երկու կամ երեք գիր էլ աւելանում են, ինչպէս վողջոշյն, յերկայնություն, յերկյուղածություն են։ Տեսնո՞ւմ էք, որքան տառերը շատանան, նոյնքան բառերը կարճանում և ժամանակի տնտեսում է լինում թէ գրողների և թէ տալագրողների համար, և այս օգուտն էլ կը պարտինք մեր յայտնի հայկարանին։

« Այժմ տախտակի վրայ արտագրում եմ այս լրագրից² մի գեղեցիկ նմոյշ, որ-

1. Առաքնորդ Հայոց լեզվի նոր ուղղագրության,

2. Խորհրդային Հայաստան, 6 դեկտ. 1924.

պէս զի կարողանաք աւելի լաւ հասկառաւ իմ ասածները:

Միշտին տերիտորիայ սիստեմի բանի մասին գրվում ու խօսվում և ֆրանսական մեծ հեղափոխուրյան որերից: Առցիւթասական շարժման հարող պրովուարիալ ունի իր բնորեստիկները, վորոնցից լեկ. Շահնշարյանը, Բանզյուդանչուրյան ժողովը, կոմիտեներին՝ Գործիում՝ Հկկվի յև Բանկոսի ակտիվ անդամ, նոյն պրովուարի դրել և Արտասահովում կողեզիայի հիսուում դիսկուսիոն կարգով, բերազրերով վորոնեալ պայմաններ բորժուազիայի դեմ, վորը յերազում և ինտերվենցիայի հաջող հետեւ վաերների մասին: Խոսել և նա յեվ թե պետք և մասայականացնել սպորտը բազմարիլ սպորտիլ կազմակերպուրյուններով, ֆիզիկական տեխնիկայով ու պրովկացիայի միջոցով: Կողեզիան երա հասցեյին ովացիա ասրել և:

«Այս հայերէնը և ուղղագրութիւնը հիանալի չէ՞ զտնում, իմ բարի աշակերտներ:

— Հիանալին, հիանալին:

— Բոլորը հասկացաք, չէ՞:

— Բոլորը, բոլորը:

— Ուրախ եմ. այժմ գնացէք խաղաւու»:

Իսկ մեր երանի տանը Երևանի պա-

տաննեկութեան, որ այսպիսի հետաքրքրական դասախոսութեանց անպակաս վայելքն ունի իւր գալոցներու մէջ:

Դ

Ա. Պ. Ա. Շ. Ա. Խ.

Իբր երեք երկար տարիներ սահեցան երեանեան ուղղագրութեան վրայէն: Ինչ արամազդութիւն կամ ինչ հոգեկան վիճակ ստեղծեց այն իրեն հետևողաց մէջ: Կարդացինք ու լսեցինք անոր շնորհած մեծ դիւրութիւնն ու զոհունակութիւնը թէ ուսուցչաց և թէ ուսանողաց մէջ: Բայց այդ բոլոր զրոյցները կեղծիք էին, ինչպէս յետոյ երեան եկաւ, որովհետև հակառակ զարմանալի պիտի լինէր:

Նոր ուղղագրութեան հետ առաջին անհաշուն եղաւ նոյն ինքն անոր հայրը: Կը պատմուի՝ թէ Զրուան ծեր աստուածը զոհեր մատոյց զաւակի մը համար, որ զար ստեղծէր երկինքն ու երկիրը. և երկու միանգամայն ունեցաւ: Երբ առաջին անգամ իւր առջեւ ելաւ անոցմէ սեւաղէմ Ալհմի, պաստեց ճերմակ յօնքերն ու մողնչեց. «Իմ որդին անուշահոտ և լուսաւոր

է, և դու խաւարին և ժանդահոտ են»:
Եւ իւր աստուածական զահը տուաւ շնորհագեղ Որմզդին, իսկ Արհմին՝ ժամանակաւոր իշխանութիւն մը միայն, պարզապէս յարգելու համար իւր ուխտը։ Ու սկսան ստեղծագործել երկուքն ալ, մին բարի և միւսը չար արարածները¹։ Այսպէս վարուցաւ նաև Երևանի Զրուանը, որ հայկաբանութեան բարսմունքն ի ձեռին, երկնեց ու ծնաւ նոր ուղղագրութիւնը։ և ինք նախ մերժեց այդ ձառաղեմ ծնոնդը, փարած մնալով իւր զգուած նախկին գեղեցկին, ինչպէս լսեցինք։ Այնուհետեւ որմզդեան ուղղագրութիւնը շարունակեց բարի արդիւնքներ տալ արտասահմանի Հայութեան մէջ, և արհմնեանը՝ չար արդիւնքներ Հայաստանի մէջ։

Արհմին ժամանակաւոր իշխանութիւնն աւարտելու մօտ կը թուի։ Տեսանք զիտնական «բանվորների» ստորագրած արքունջներն անոր դէմ։ Տեսանք նաև դեկրետներ արձակող «քաղաքացիներու» խոռնարհ խոստովանութիւնն այդ փորձին ձախողելու մասին, որ երեցաւ Մարտակոչի մէջ։ և ստորագրութիւնը կը կը

1. Եղնեկ Առղբացի, Վենետիկ, 1826, էջ 113-15.
2. 5 Դեկտեմբերի 1924.

Երևանեան քաղաքակալթութեան ռահվիրաներէն միոյն՝ Մակինցեանի։ Այդ խոստովանութեան կարևորագոյն մասերը կը քաղեմ այստեղ, սրբագրուած ուղղագրական սխալներէն։

«Արտասահմանի բազմաթիւ հայ զաղութները, կ'ըսէ, Ասորիք, կ. Պոլիս, Պարիզ, Եզիդացոս, Ամերիկա և այլն, ինչպէս և Վիեննայի և Վենետիկի Միթթարեանների զիտնական հիմնարկութիւնները՝ մինչև այս օրս ոչ միայն չեն ընդունել այս նոր ուղղագրութիւնը, այլ և առիթ չեն թողնում ծաղրի ենթարկելու այդ սեփորմը, այդ «սխալագրութիւնը», ինչպէս նրանք անուանում են։ (Միթթարական է տեսնել՝ որ գէթ հայութեան ծաղրը, — զոր միայն կրնար ներշնչել այդ զրութիւնը, — ապարդիւն չէ մնացեր)։ Պէտք է նկատել՝ որ նաև խորհրդացյին երկրում այս հարցի նկատմամբ կատարեալ համերաշխութիւն չկայ։ Բաւական է յիշել Մալխասեանցի առարկութիւնները... Նոյն իսկ մեր ընկերների շրջանում շատ կան այնպիսիները, որոնք ոչ միայն համաձայն չեն նոր ուղղագրութեան, այլ շարունակում են գրել հին ուղղագրութեամբ։ Այս բոլորը մեզ ստիպում է այս հարցը նորից քննութեան ենթարկել, որ՝

ինչպէս յայտնի է՝ լուծուեց կիսակատար կերպով»:

Եւ կ'առաջարկէ արեղեան խանգարում ներէն զատ ուրիշներ ևս՝ բաղաձայն զրեռու, որպէս զի աղճատանքը կատարեալ լինի: Կը յարէ՝ թէ Ուս. Մառ եւս «իր հեղինակաւոր կարծիքն յայտնեց ի նպաստ ոեֆորմի», յառաջ բերելով անոր «հաւանութիւնը, այլ և ուրախութիւնը այն ձեռնարկի առիթով», քան զոր աւելին ալ կը պահանջէ, կ'ըսէ, նոյն բանասէրը. այն է՝ բոլոր կովկասեան ազգաց զրեռու միացումը»:

Օտարազգի գիտնականի մը – թէն յարգիլի իւր ասպարիզին մէջ – հաւանութիւնն ու պահանջը գնել մեր առջեւ, հաստատելու համար հայ ուղղագրութեան խեղաթիւրման պէտքը, նշան է անշուշտ ստորագրող պարոնին աննպաստ համարման իւր և «ընկերների» սեպհական դատողութեան վրայ՝ հայ լեզուական ինդրոց մէջ, որոյ մասին թէ իրաւունք ունի, չենք համարձակիր ժխտել. և մեծապէս կը շինուինք իւր խոնարհութենէն: Բայց չենք հանդուրժեր՝ որ մեր ազգային արժանապատութիւնը կոխուուի, մեզմէ հայերէն ուսած օտարականի մը խորհրդով ու ձեռքով քանդելով մեր այլբուրենը, զոր երնաւ-

նի կուռքին անգամ չենք ներած առաւելին:

« Եթէ հայերէնի ուղղագրութեան ու փորմին, կը շարունակէ Մակինցեան, վիճակուած է սառչել մնալ կէս ճանապարհին, այս դէպքում աւելի լաւ կը լինէր առանց այլեայլի գառնալ էլի հին ուղղագրութեան»: (Ընկասկած. Լաւ է անազան բան ոչ երբեք): « Մենք կատարելապէս համոզուեցինք՝ որ ընդունուած ոեֆորմը մեզ խզեց անջատեց արտասահմանի հայկական տարրերից»: (Ճշմարտութիւն մը, որոյ դէմ խօսիլն ոճիր է): « Մեր ընկերները հաղորդում են՝ որ մեր խորհրդային հրատակութիւնները չեն տարածուում՝ ուղղագրական պատճառով»: (Յոռեատեսութիւնը չափազանցութեան տարուած է հոս. մի թէ Ե. Զարենցի հանճարեղ Պուևեներէ իրենցմով չզբաղեցուցին բոլոր հայ մամուլը, և այն՝ շնորհիւ նոյն ինքն Մակինցեանի): « Հէնց այս մի հանգամանքն այնքան ծանրակշիռ է, որ հարկազրում է նոր ուղղագրութիւնը վերացնելու մէջ տեղից: Որովհետեւ պարզուեց՝ որ յօգուտ այս ուղղագրութեան մեր արած ամբողջ պրոպագանդը վիժեց»: (Լաւ է գիտնալ՝ որ հին ուղղագրութեան դառնալէ վերջ ևս՝ Երևան իւր պրոպագանդի

հետ մեզ պէտք է տայ եսթիմերենի բառարանն ալ):

Մակինցեան կը յարէ՝ թէ հայ խորհըրդային իշխանութեան չորրորդ տարեդարձին՝ «մեր տօնը ամենեին մթագնած չենք լինի՝ խոստովանելով անաջողութիւնը ուղղագրական ռեֆորմի գործում»: (Բնական է. Սիալերով կ'ուսուցուի): «իսկ եթէ Արեղեանի ուղղագրութիւնն ընդունուել է յափտեանս ժամանակաց, սա կը լինէր բացարձակ յետադիմութիւն», (ինչ որ սակայն երկու տարի յառաջ կը շփոթուէր բացարձակ յառաջադիմութեան հետ. և այդ շփոթութիւնը ոչ միակն է, ոչ վերջինը): «Չխօսելով գեռ այն մասին՝ որ Արեղեանը մեզ յետ է տանում մինչև 12րդ դարը»: (Ի՞նչ 12րդ դար. այդ խառնագաղանը ոչ իսկ նախաջրհեղեղեան կմախքներու մէջ կարելի է գտնել: Այդ հաշուով՝ Երեանի հայերէնն ալ մինչև ս. Մեսրոր պիտի հանէր)՝ «Նրա ուղղագրութիւնն այնքան է այլանդակել (վերջապէս կը ձայնակցինը) հայերէն բառերի պատկերը, որ շատերն արդէն երկու և կէս տարի մի միայն այս նոր ուղղագրութեամբ կարդալով հանդերձ՝ չեն կարողացել նրան ընտելանալ»:

Այս է եղեր ահա խորհրդային Հայաս-

տանի անխորհուրդ ձեռնարկին արդիւնքը, ուսկից կը մաղթեմ՝ որ փութով ազատին անոր ծանրութեան ներքե ճնշուած տառապեալ հոգիները, սկսեալ այդ բողոքարկու պարոնէն:

Ե

Ն Ո Ր Ս Խ Ա Լ

Սակայն մեր այդ կարդացած խոստովանութիւնը շփոթելու չենք ապաշխարողի մը զզական ձայնին հետ: Այդ խոստովանութեան ներքե ծածկուած է յափրացումը մեղքէ մը, և ծարաւը նորի մը: Մակինցեանի վշտին առիթը՝ հին ուղղագրութենէ հետացումը չէ, այլ այն՝ թէ անոր տրուած հարուածը դեռ շատ թեթևէ, և «ռեֆորմը սառել մնացել կէս ճանապարհին»: Այսինքն է՝ թէ արեղեան գրութեան նպատակը՝ անոր առաւելութիւնը չէ եղեր հնին վրայ, այլ սկզբնաւորութիւն մը՝ ջնջելու անպայմանաբար հայ ուղղագրութիւնն ու գիրը գլխովին, արեղեանին յաջորդեցնելով լատինական այրութենը. զաղափար մը, որոյ արձագանգը Մակինցեանէ յառաջ Երեանէն

հասաւ մեզ, ներկայ վիճակը կոչելով
«անցման շրջան»։ Հայոց Ոստանն ամ-
րողջովին ու յաւերժաբար խզել կ'ուզէ
իւր կապը մեծ Հացեկացւոյն հետ, և ահա
թէ ի՞նչ զօրաւոր պատճառէ շարժած։
Կովկասեան ազգերէն շատերը կը հաս-
կանան ու կը խօսին իրարու լեզու, բայց
առանց կարդալու զիրար; Այդ՝ «մի ընդ-
հանուր զիր (լատիներէնը) մացնելը, կ'ըսէ
Մակինցեան, հնարաւորութիւն կը տար
բազմալեզուեան կովկասցոց ոչ միայն խօ-
սել իրար հետ զանազան լեզուներով, այլ
և կարդալ զանազան լեզուներով, ծանօթա-
ևալ գրականուրեան» և այլն։ Այդ բազմա-
լեզուները զրագէտներ են ուրեմն, որոնք
եթէ զրացի բարբառներու բառագրոց ու
քերականին ամբողջ ծանրութիւնը վերու-
ցեր են, չէին կարող մէկ կամ երկու օր
ալ նուիրել անոնց այրութենին ծանօթու-
թեան։ Եւ յետոյ ով կ'երաշխաւորէ այդ
օտար ցեղերուն հայ լեզուի ու գրակա-
նութեան ծանօթանալու բաղձանքը, երբ
ընդհանուր այրութենի գաղափարը մշակող
երևանեցիք՝ իրենք անգամ անոնց ծանօ-
թանալու յօժարութեան ապացույցը չեն
ուզեր տալ մեզ։

«Մի բանի անցիր ազգեր, կը յարէ
Մակինցեանը, ինչպէս չուվաշները, չերե-

միսները քիչ ժամանակ առաջ ընդունել
էին ոռուերէն այրութենն ու զիրը։ Բայց
արդէն յաջորդ հերթին՝ չերքեզների, ափ-
խազների համար կազմուեց մի այրութեն,
որ հիմուած է լատինական զրի վրայ։
Նոյնպէս վարուեցին և կիրգիզները։ Թիւր-
քելն ևս իրենց համար ստեղծեցին նոր
այրութեն, որ դարձեալ հիմուած է լա-
տինականի վրայ»։ Ուրեմն ոռւ վարժա-
րաններէ եւած այդ պարոնայց համար
հայ ազգը բնաւ չի տարբերիր միւս կի-
սավայրենի, զրէ՝ զրականութենէ ու պատ-
մութենէ զուրկ ցեղերէն։ Զափազանց
պատիւ մեր ազգին և իւր երևանեցի ներ-
կայացուցչաց։

Շատ բնական էր՝ որ այդ անցիր ազգերը
քաղաքակիրթ ցեղերու կարգին անցնելու
համար՝ ստիպուած լինէին նոր զիր մ'առ-
նուէ, և առին։ ու կովկասի թուրքերը
փոխեցին իրենց այրութենը, որ լեզուին
զուրը չէր, այլ լեզուն անոր զուրը։ Մի՛
թէ ազնոց պատճառաւ Յոյները, Գերմա-
նացիք կամ Յապոնացիք փոխեցին կամ
պիտի փոխեն իրենց տառերը։ կամ եթէ
յիշեալ կովկասեցի անզիրները փոխան
լատիներէնի՝ ընդունէին ուրիշ զիր մը,
եւրոպացի լատինազիր ազգերը պիտի հրա-
ժարէին իրենց տառերէն։ Քաղաքակիրթ

հին ազգերն ինչով ցոյց կու տան իրենց
վաղեմի քաղաքակրթութիւնը, եթէ ոչ՝
իրենց սեպհական զրով ու գրականու-
թեամբ։ Հայուն ձեռքէն ինչու կողոպտել
այդ մեծ ազգերու կարգին պատկանելու
փաստերը, և անգիրներու հետ խառնել,
Հայուն՝ որ ապրիւ կ'ուզէ իրեւ հին ու
քաղաքակրթ ցեղ մը։

Ուրիշ հարցում մը, լատինական զիրը
պիտի ջնջէ հայկականը, թէ անոր հետ
ստիպողաբար պիտի ուսուցուի վերջինն
ալ։ Եթէ հայերէնը պիտի զադարի, ուրեմն
որոշուած է ծանր տապանաքար մը դնել
մինչև ցարդ ապրած ու բարգաւաճած մեր
անցեալ զրականութեան վրայ, որոյ հետ
շատ աւելի անհաշտ է լատին զիրը քան
երեանեան արդի աղճատանքը։ Իսկ եթէ
ամէն հայ — ինչ որ գործնականի մէջ
անկարելի է — պիտի շարունակէ ուսանիլ
հայ զիրն ալ, ինչու մեր լեզուն զրկել իւր
տառերէն, և ոչ մանաւանդ ըսել՝ թէ հայ
այրութիւնի հետ պէտք է ուսուցանել միւս
լեզուաց բանալի առաջարկուած լատի-
նականն ալ։

Մակինցեան յառաջ կը բերէ « հայե-
րէնին յարմարեցրած լատինական այրու-
թիւնը, որ մշակել է ընկ. Բողդատիկը »։
Ո՞ւ է այդ օտարանուն տարօրինակ մարդը,

կամ ինչպէս իւր այդ ձեռնարկը կարելի
է « ընկերի » գործ համարել։ Եւ ըստածն
ինչ է։ Մեր այրութիւնի մէկ մասին հետ
յարմարող լատին զրերէն զատ՝ միւսերուն
դէմ զրեր է բազմաթիւ յարմարագրեր,
որոցմէ միւս ցեղերն ալ իրենց սեպհական-
ները պիտի ունենան հարկաւ, և որոց
ուսումը թէ Հայոց և թէ ուրիշ ազգերու
համար արդէն բաւական աշխատանք կը
պահանջէ, ինչպէս իրարու տառեր ուսա-
նիլը։ Ի՞նչ շահեցանք ուրեմն այդ անծա-
նօթ « ընկերի » գործէն, զոր Մակինցեանը
պանծանօթ յառաջ կը նետէ։
« Որքան շուտ, կը շարունակէ, մենք
արիւր նետենք սահակ—մեսրոբեան անկ-
յանավոր տգեղ և աչքերի համար վնա-
սակար այրութիւնը, այնքան շուտ կ'ազա-
տուինք Աքեղեանի ուղղագրութիւնից »։
— Ոչ, պարոն. ձեր կարծիքը կը յար-
մարի արխիսին, բայց մեսրոբեան զիրը ոչ.
և ձեր անկյունավոր ակնոցներն են՝ որ
այդպէս կը ցուցնեն Հացեկացւոյն զիւտը։
Անոր զիրն ընդհակառակն բոլորածե էր,
ինչպէս կ'երեկ ցարդ հին երկաթագիր
գրչագրաց մէջ, և միջին դարն անկիւ-
նաւորեց։ Կարող էր և գովելի գործ պիտի
կատարէց՝ մեսրոբեան նշանագրին վրայ
բարեփոխել այժմեանը, ինչպէս արդէն

Վեհետիկ ըրած է մասամբ օշ էջի մէջ իմ
տուած վկայութեան շեղագրին մէջ։ Բայց
և պէտք չէ մոռանալ՝ որ արզի անկիւնա-
ւորէն աւելի վնասակար է արտասահմանի
Հայութեան աչքերուն՝ Երեսնի անկյու-
նավոր։

Մակինցեան կ'առաջարկէ այժմէն թոյլ
տալ ամենուն՝ ըստ հաճոյս զրել լատի-
ներէն ու հայերէն։ և « մենք չենք կաս-
կածում, կ'ըսէ, որ լիակատար ազատու-
թեան դէպքում ամենակարճ ժամանակի
ընթացքում յաղթութիւնը կը տանի լա-
տինական զիրը։ Արտասահմանի հայերին
էլ աւելի հեշտ կը լինի համոզել լատի-
նական գիրը գործածել քան Արեգեանի
ուղղագրութիւնը »։ — Պատրանք մ'է,
պարոնս, անոյշ պատրանք մը, եթէ կ'ու-
զէր, բայց միշտ պատրանք մը։

Կը հարցնեմ. ի՞նչ ոճով պիտի փոխա-
նակէ լատին այրութենը հայ զրին. ըստ
հին տառաշրջութեան, ինչպէս նշանա-
կած է Բոգդատիկը, թէ ըստ ներկայ ար-
տասանութեանց։ Առաջին պարագային՝
միայն երեսնեցւոց պիտի ծառայէ այն,
և հայ գաղթականութեանց ոչ, ինչումե-
րու անհաւասարութեան պատճառաւ։ Իսկ
տառաշրջելով ըստ այժմեան ձայնից, ե-
րեւանեցիք իրենց արուեստական աշտա-

սանութեան համեմատ՝ պիտի փոխանակեն
զրերն այսպէս, թ-թ, պ-թ, գ-թ, կ-թ, դ-թ,
տ-թ և այլն, և գաղթականութիւնը ըստ
իրենց հնչման ու տրամաբանօրէն՝ թ-թ,
պ-թ, գ-թ, կ-թ, դ-թ, տ-թ։ Որով « Բագրա-
տունի, դպիր, կարգ » և այլն՝ մին պիտի
տառաշրջէ Bagratuni, dpir, carg, և
միւսը՝ Paeraduni, tbir, gare. զի այս-
պէս միայն կը լինի ներկայացնել բնիկ
հնչումները։ Եւ որովհետեւ անբնական է
այս բաժանական զրութիւնը, պիտի ստեղ-
ծուի քան զներկայն յոռեգոյն վիճակ մը,
Հայաստան զործածելով լատին տառերը,
և գաղթականութիւնը պահելով մեսրո-
բեանը։ Կը հետեւի՝ որ լատինական զիրն
աւելի վնասակար պիտի լինի քան արե-
գեան ուղղագրութիւնը։ և թէ հայ աւան-
գական զրութիւնն իւր այժմեան կրկնակ
հնչումներով կը մնայ միակ յարմար նշա-
նագիրը՝ կապելու իրարու հետ հայութեան
ըոլոր հատուածները։


Եւ իմ այս ամէն նկատողութիւնը նա-
խատեսել կու տան ինձ թէ Երեսն իւր
մտազրած երկրորդ փորձէն վերջ անգամ
մ'ալ պիտի ստիպուի խոստովանիլ « ա-
նաջողութիւնը », զոր տեսաւ առաջին մե-
ծաղղորդ ու խոստմալից փորձին վրայ։
Որովհետեւ այս նորը կատարողն ալ մի և

նոյն մտայնութիւնն է. և որովհետեւ բացարձակապէս ճշմարիտ է լատին քերթուղին առածը՝ թէ «Անարուեստ փախուստ մեղաց յայլ իմն ածէ մոլորութիւն»։ Եւ եթէ երբեք յաջողի կովկասեան ազգերուն գրերու միութիւնը, և Երևան տարուի և ընկղմի անդարձաբար նոյն հոսանքին մէջ, արտասահմանի Հայութեան երազած քաղցր Հայաստանէն յիշատակ մը միայն պիտի մնայ անոր այնուհետեւ, անցած յիշատակ մը։

ՈՒՂՂԵԼԻՔ

		ՎՐԻՊԱԿ	ՈՒՂՂԻԴ
Է	ՄՈՂ		
18	17	արտառաց	արտառոց
23	1	պարտահի	պատահի
24	22	թարմատ(ա)րով	թարմատարով
30	4	շփոթուիր,	շփոթուիր





ՆՈՅՆ ԳՐՉԻ ԳԱՐՄԵՐԵՒՆ

ԵՐԿՐՈՒՄՆ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄԷջ. — Նկարագիր ականոն և օրինական երկմանց, սմապաշտով թեամց, զիւաց և ախտից երդումներու, պահուածաց, բժժամաց և այլն. էջ 326. ֆր. 6.

ՃԱՇԵՐ ԵՒ ԽՆՃՈՅՔ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷջ. — Ընդարձակ մկարագիր մաշի և ամոր յարակի վայրերու, սպասուց, սովորութեանց, ընդունելութեամց, զեղծումներու և ամոնց ձետեւածաց անհատական ու քաղաքական կենաց մէջ. վայական մաշերու, ազապներու, կերակրոց խորու. թեամց և այլն. էջ 504. ֆր. 7.

ՀԱՅ ԳԻՕՇՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ. — Քմնակապատկերագր հնատագուառութիւնք քաղաքական եկեղեցական նիմ գրօշներու վրայ. էջ 102. ֆր. 5.

ՊԱՏՄՈՒԹԱԿՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՔՈՎ. — Յոյժ կարեւոր զործ մը՝ նայ քաղաքակրթութեան պատմութեան համար, որ մամրամասնորէն կը խօսի նայ մամկաւոյն սմբկեան, կրօնական ու զպրոցականց կրթութեան, ազթուականաց ու եկեղեցականաց զասամիարակութեան վրայ. Յետոյ կը մկարագրէ մարմնական կրթամաց յատուկ վայրերը. իսպահն ու զրոսամքները, և զինուորական հրահամզները. էջ 480. ֆր. 10.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԻՆ ՀԱՅ ՏԱՐԱԶԻՆ. — Մեծագիր զեղատիպ նրատարակութիւն, զարդարուած 157 նիմ պատկերներով և 7 զումարոր ու 1 եռագրով տափտակներով. Առաջին մասը կը խօսի աշխարհ. Երկր տարագմերու վրայ, բաժնելով տասնունդեկ շոշամներու, և կը բոլոյամդակէ 26 զարերու մկարագիրը. Երկրորդին միթք է կտերին արտարին ու սրբազն զգեստոց մկարագրութիւնը, Յոյն պէս վանականաց ու կուսանաց, Գ-ԺՀ զարերու տեսողութեան մէջ. էջ իբր 500. ֆր. 40.

IMPRIMERIE ARMÉNIENNE

St. Lazare

VENISE (Italie)

ՀՀ Ազգային գրադարան



NL0241073

